ԺԳ՝ ՏԱՐԻ ԹԻՒ 1761 — Ա. ՏԱՐԵԼՈՅ — ՈՒՐԲԱԹ 16 — 29 Մ-ՐՏ 1907 — 15 ԱՊՐԻԼ 1372 — 16 ՄԱՐՏ 1323

Journal Arménien
MANZOUME-I-EFKIAR
Grand' Rue de la S-Porte.
CONSTANTINOPLE

ՏԻՐ ԵՒ ՏՆՕՐԷՆ
ՅՈՎՀԱՆՆԷՍ Ֆ. ԳԱՅՍԷՐԵԱՆ
ՈՐՈՒ ԿՈՒՂՂՈՒԻ ԱՄԷՆ ՏԵՍԱԿ ԳՐՈՒԹԻՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆ
38, Գալաթիոյ Մեծ փողոց, 38

Խմբագրութեան ուղղուած գրութիւններ ետ չեն տրուիր

Մանկունների Էֆքեար

ՀԱՅԱԹԵՐԹ ԱՌԱՒՕՏԵԱՆ
ՆԵՐՔԻՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ

منظومهٔ افکار
ارمنجه یومی و سیاسی غزیته در
صاحب امتیازی: ارمانس قریه
اداره‌خانه‌سی: باب عالی جاده‌سنده نومرو ۳۸

ԳԱԾԱՆԱՐԳԵԼԳԻՐՈՒԹԻՒՆ

	Տարեկան	Վեցամսեայ
Պոլսոյ համար	80 ղր.	50 ղր.
Գաւառաներու համար	105 »	60 »
Արտասահմանի համար	25 ֆր.	12 ֆր.

ՏԱՐԱՐԱՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Մէկ անգամի համար տողը 5 ղրուշ
Մէկ անգամ աւելի ծանուցմանց համար մասնաւոր պայմաններ

10 ՓԱՐԱ — ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ "ՄԱՆԶՈՒՄԷ,, ԿԸ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԻ ԱՄԷՆ ՕՐ ԱՐՇԱԼՈՅՍԻՆ — 10 ՓԱՐԱ

ՕՐՈՒԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

ԵՕԹՆ ԵՕԹՆԵԱԿ

Բ.

Ընտանեկան, բարոյական և հոգեւոր կեանքին մէջ գրականութիւնը պատասխանատուութեան մեծ բաժին մը ունի. միջավայրը գծող տարրերու մէջ գրականութիւնը գլխաւոր դերերէն մին խաղացած է, մանաւանդ արդի գրականութիւնը՝ որ բոլոր սահմանները կը թափանցէ ամէն ժողովուրդներու մէջ, իր նիւթերը կ'առնէ ամէն ներկա ազատ ոգիէ։ Տարակոյս չկայ թէ այսպիսի տարր մը իր զօրութիւններէն շատ բան փոխ կուտայ նը կարագիրներու կազմութեան։ Ջիղի տնտեսութեան մէջ մանաւանդ գրականութիւնը անխուսափելի է։ Երբեմն առանձնայատուկ որոշ սահմաններու մէջ ամփոփուած էր գրականութիւնը, ռամիկին հասկացողութեան օրորոցներէն վեր, տեսակ մը քրմական խորհրդաւորութիւն ունէր, ընծայեալներու միայն ընտանի, և դաքիրոյի սրբութիւն մը կը պահպանէր իր շրջակայքը։ Գրականութիւնը այսօր հասարակաց կալուած մըն է սակայն, ներդաշնամիտ թոյլատու, որուն ազատ անցքէն կրնայ օգտուիլ իւրաքանչիւր ոք. և թօթափած է իր պատգամախօսի հին դերը։ Կը մտնէ ամէն կողմ, գալարէ ամէն մագաղաթ, կը հապճի ամէն ձեռ, և իր տարբը նորաձեւութիւն կ'ընէ ամենուն։ Մտաւոր ուժի այսքան պատկերներից ամփոփում մը բնականաբար իր ներգործութիւնը պիտի ունենար մինչեւ իսկ առանին կեանքին մէջ. ուր կը սպրդի մերթ վիպային կեղծիքներու դէմքին տակ, մերթ բարոյականի վերարկուով պարուրուած, մերթ իմաստասէրի պատկառանքով և նորացուցիչի անշահախնդիր դիմակով։ Կը պրպտէ հոն ամէն գաղտնիք. Եւայի հետքերը հատատող օձին ամենանուազ ճարտարութեամբ, և Պրոմէթէոսի մը զարմանալի դիմայեղութիւններով։ Այսպէս գրական չունչը կը սողոսկի ամէն անկիւն, կը լիզէ, կը լորձնոտէ, կ'երանգաւորէ, կը գծագրէ։

Այսքան ճարտար հետամուտի մը ազդեցութենէն կարելի չէ զերծ նկատել միջավայրը։

Եւ արդարև մեր միջավայրը մեծապէս ազդուած է գրականութենէն, թերևս ուրիշ շատ միջավայրերէ աւելի, սա՝ տարբերութեամբ նաև թէ մեր մէջ գրականութիւնը մեր բարոյական կեանքին և ընտանեկան հանգամանքներուն ծնունդը եղած է շատ անգամ։ Ըսէ՛ ինծի թէ ո՞րու հետ կը տեսնուիս և ես պիտի ըսեմ քեզի թէ ո՞վ ես։ Այս գեղեցիկ առածը կը պատշաճի յռմախ համայնքի մը գրականութեան որակումին։ Բայց գրականութիւնը որքան որ ազդուած է մեր առանին կեանքին պարագաներէն, ինք իր կարգին ներգործած է անոր վրայ. անոր կազմութեան համար մեծամեծ առաղներ բերած է։ Պատասխանատուութեան մեծ բաժին մը ունի մեր բարոյական կեանքին արդի եղանակաւորումին մէջ։ Ամէն ծնունդ կ'ազդուի իր պատճառէն, և իր կարգին կ'ազդէ սկզբնական պատճառին վրայ։ Պարզ խօսելով, զաւակները իրենց ծնողքները կը յիշեցնեն, բայց իրենք ալ գոյն կուտան ծնողքներուն։ Միջավայրին վաղանցիկ և կորնչելի տարբերուն խառնումն է գրականութիւնը, ինչպէս գիրը կայուտ կուտայ անցանելի խօսքին։ Գրականութիւնը յիշատակարան է միջավայրի մը խորհելու, զգալու եղանակին, նկարագրի ա՛յդ յատկութիւններուն որոնցմով օժտուած է ամէն օգառաւել կամնուաղ։ Պատկերն է զայն արտադրող համայնքին։

Ուրեմն ինքնի՞ կը հետեւի թէ գրականութիւնը կրնայ զարգացման ասպարեզ ըլլալ։

Մեր գրականութիւնը ինչ կերպով պատկերը կրնանք համարել մեր բարոյական կեանքին։ Պարզ քննութիւն մը կը բաւէ հաւատ ըլլալու սա՝ ճշմարտութեան թէ մտքի ու բարոյական խառնուածքին բոլոր տարրերը ամփոփուած են մեր արդի գրականութեան մէջ։

Նախ հարեւանցի գրականութեան մը բոլոր հետքերը կարելի է ի վերհանել մեր մէջ։ Ծաղկաքաղ գրականութիւն մը, եթէ կրնանք այսպէս ըսել։ Բոլոր նիւթերուն արտաքին կեղեւը կը բաւէ մեզի համար։ Այս է պատճառը որ հոգեկանը չի հետաքրքրեր մեզ, մարմնաւորը կը գոհացնէ դիւրաւ։ Ճշմարտութեան մը արտաքին երեսը պատող տարակոյսները կը բաւեն մեզի՝ ուրանալու ամբողջ ճշմարտութիւնը։ Որովհետեւ իրերը յանկարծ լուսափայլ չեն երեւիր, ուրեմն պէտք է մերժել զանոնք։ Բարոյական սկզբունքները միշտ թանձր քօղով մը վարագուրուած են, չենք պատեր այդ քօղը, եւ արտաքին մթութենէն կը հեռացնենք փաստը։ Որովհետեւ չենք տեսներ Աստուածը, կ'ուրանանք զայն։ Այսպիսի գրականութիւն մը գիտական չէ երբէք, եւ ինչ որ գիտական հիմերու վրայ չի հանգչիր, իրական չէ ան։ Արտաքին աշխարհը իր անտեսանելի օրէնքները ունի, որոնք չէին հասկցուեր, չէին ըմբռնուեր նուազ լուսաւոր գիտական ժամանակաշրջաններու մէջ, եւ երեւոյթներուն համեմատ ուսուցումներուն թիւը կ'որոշուէր, կամ թանձրապաշարութեան կուռ ամպեր կը մթագնէին մարդկային միտքերը։ Կը ուսպաշտութեան հիմը այսպէս դրուած է։ Հիմակ, հակառակէն, սխալ հասկցուած գիտութիւնը բուն օրէնքը անտեսել կուտայ մեզի։ Եւ կռապաշտութեան միւս ծայրին հասած ենք— անհաւատութեա՞ն, զոր մչակելու տխուր պարտականութիւնը գրականութիւնը տուած է ինքիրեն։ Գրական գրէթէ իւրաքանչիւր արտադրութեան մէջ չնչտ մը կայ առարկոյսի, խաւարչտին ամպ մը՝ որով կը քօղարկուին իմացականութիւնները։ Գիտական հետազօտողներու նման կը նշմարուէին խարխաշնիչներն ու ա՛կառաւիլները, որոնք նաւերուն ցոյց կուտային անոնց կապուելիք տեղը՝ քաղաքին առջեւ։ Վերջալոյսը փութով կ'անհետէր և գիշերուան մթութիւնը ատիճանաբար սկսած էր տարածուիլ ամէն կողմ։ Կրակները սկսած էին վառուիլ, որոնք գիշերուան առաջնորդներն էին Դաւանանգտին մէջ։

Անծանօթը ջղագրգիռ անհամբերութեամբ կ'երթեւեկէր գետեղերքին վերայ, որ կատաղի շեշտով մը,

—Ա՜խ աս Դեպին Դիմակաւորները, մոլտաց, սրիկայ աւազակը մէյտեղ չելաւ դեռ, ո՞ւր մնաց արդեօք։

Անծանօթին կնոջած տեղէն քիչ անդին հաստատուած տուներէն մէկուն ետեւէն ստուեր մը դուրս ելաւ յանկարծ ու անոր դիմացը կանգնելով,

—Վսեմապատիւ Տէ՛ր Ռրքէն, բաւ, Յօ Տօքը վար դրին հիւրանոցին մէջ, ու այս պատճառաւ չկրցաւ յարգել ձեր Վսեմութեան հետ որոշուած ժամադրութիւնը ու անձամբ գալ հոս։

Նորեկը դեռատի Աննամցի մըն էր, կուզի նման նեղ ու սուր երեսով որ համակ խորամանկութիւն, վարպետութիւն ու չարաճիճութիւն կ'արտայայտէր, Օթէլներու ծառաներուն յատուկ համաչխարհային համազգեաց մը հագած էր, որ շատ լաւ կը վայլէր իր խեղկատակ դէմքին։

Մարդը ծառան լաւ մը չափելէ ետք,

—Պարապ խօսք չեմ ուզեր, ըսաւ, դուն եկար, աղէ՛կ, ի՞նչ պիտի ըսես։

—Խօսքը քեզմէ կը լսենայ յարգելի՛ Ռրքէն, պատասխանեց ծառան, դուն ինձ պիտի համրե՞ս խոստացուած դրամները։

—Այո՛, պայմանով որ սակայն մինչեւ վերջը հաւատարմութեամբ ծառայես ինձ։

Սպասաւորը խեղկատակ ժպիտով մը

—Երբ լաւ կը վճարեն, ըսաւ, հաւատարմութիւնը բնական կը դառնայ և սակայն առանց վարձքի հաւատարմութիւնն ալ դժուար գործ է. այս պարագան բացայայտ կը ցուցնէ ուրեմն իմ ակզբունքս։

Ծառային այս վարդապետութիւնը անհեթեթ չթուեցաւ անոր խօսակիցին, որ փոխադարձաբար

—Դուն ուրեմն կը խոստանաս պատմել որոշուածներն ու անցած դարձածները։

—Այո՛, կը խոստանամ պատմել, առանց բառ մը կամ կէտ մը յապաւելու։

—Մ՚բրբ պիտի խօսես։

Ծառան տատամսոտ դէմքի մը առաւ, ու մտածոտ շեշտով մը,

—Ախ, ըսաւ, հիւանդ կինը դեռ վերստացած չէ գիտակցութիւնը։

—Ի՞նչ ցնաս ունի։

—Իսկ միւսները դիւրաւ կրցան շաղենաւ մը փոխադրուիլ, որովհետեւ դիւրին էր անոնց փոխադրութիւնը. վասահ եմ որ պիտի չփորձէք այս կինն ալ փոխադրել, որ ոյժ չունի ատանկ գործողութեան մը դիմադրելու։

—Ինչպէս է ադ կնոջ վիճակը, հարցուց մարդը անհամբերութեամբ։

—Բժիշկը ըսաւ որ ամէն վտանգ անցուցած է ու վախնալու բան չկայ վիճակին մէջ. վստահ եմ ըսածիս, ա՜ղջիկ դրան տուած մտիկ ըրի բժիշկին որ կ'ըսէր թէ հիւանդը քիչ ատենէն ոտքի պիտի ելլէ։

—Թող ելլայ, երբ որ ոտքի ելլայ, անշուշտ պիտի գործադրես որոշուածը։

—Այո՛, պիտի գործադրեմ։

—Եւ առանց ժամանակ կորսնցնելու պիտի տեղեկացնես ինձ։

—Անշուշտ անշուշտ, կրկնեց ծառան խեղկատակ դէմքով, բան մը պակաս պիտի չձգեմ, բայց դուն ալ իմ գրպանս լեցնելու ես։

Մարդը բերանը չբացաւ, ձեռքը գրպանը խօթեց ու բուռ մը դրամ հանելով,

—Ա՜ռ տղայ, ըսաւ, ահաւասիկ թերհաչիւ մը, ասիկա յաւելուածական վարձատրութիւն մըն է, որոշուած վարձքդ ալ բացէն պիտի առնես. աչքդ չորս բա՛ց, մի՛ մոռնար պարտականութիւնդ։

—Հիմա որ դրամները գրպանս դրի, յարեց ծառան, կրնամ ըսել թէ դժուար բան չէ ձեր ստանձնածը. ասոնք Եւրոպայի են քաղաքավարութենէն ու հանկարծ դրան տուած մտիկ ըրի բժիշկին որ կ'ըսէր թէ հիւանդը քիչ ատենէն ոտքի պիտի ելլէ։

—Թող ելլայ, երբ որ ոտքի ելլայ, անշուշտ պիտի գործադրես որոշուածը։

—Այո՛, պիտի գործադրեմ։

—Եւ առանց ժամանակ կորսնցնելու պիտի տեղեկացնես ինձ։

—Անշուշտ անշուշտ, կրկնեց ծառան խեղկատակ դէմքով, բան մը պակաս պիտի չձգեմ, բայց դուն ալ իմ գրպանս լեցնելու ես։

Մարդը բերանը չբացաւ, ձեռքը գրպանը խօթեց ու բուռ մը դրամ հանելով,

—Ա՜ռ տղայ, ըսաւ, ահաւասիկ թերհաչիւ մը, ասիկա յաւելուածական վարձատրութիւն մըն է, որոշուած վարձքդ ալ բացէն պիտի առնես. աչքդ չորս բա՛ց, մի՛ մոռնար պարտականութիւնդ։

—Հիմա որ դրամները գրպանս դրի, յարեց ծառան, կրնամ ըսել թէ դժուար բան չէ ձեր ստանձնածը. ասոնք Եւրոպայի են քաղաքավարութենէն ու հաճոյալի ձեւերէն շուտով կը խաբուին։ Դուն առատ ոսկի վճարէ ինձ, ես քու ամենախոնարհ գերիդ կ'ելլամ միշտ և հանապազ, ինչ հրաման որ ընես կը գործադրեմ։ Ալ հիմա ինծի պէտք չունիս կարծեմ, այնպէս չէ՞, յարգամեծա՛ր Ռրքէն։

—Պէտք չունիմ, պատասխանեց մարդը լրջութեամբ։

—Ուրեմն թող տուր որ հիւրանոց վերադառնամ, յարեց ծառան, անօրէնը խիստ մարդ է, դիս դրան առջեւ կենալու դրկեց, ես հոս ձեր քով փութացի, հիմա կը բարկանայ։

—Ի՞նչ մեծ դժբախտութիւն։

—Ջղի համար այնպէս չէ, բայց ինձ համար ամենամեծ դժբախտութիւն մըն է, երբ իմ տեղս ուրիշ ծառայ մը մանէ հիւրանոց ու քեզի ծառայելով սատանիք վարձքս ան ստանայ. ինչ որ է ես հիմա հիւրանոց երթամ ու գործիս նայիմ, որ թէ՛ անձիս օգտակար ըլլամ և թէ քեզ, ամենայարգելի տէր. ուրեմն ներողութիւն, շնորհ, գթութիւն և վարձատրութիւն, առատ վարձատրութիւն, հակցաք անշուշտ։

(Շարունակելի)

ԳՈՒԶԿՈՒՆՃՈՒՔԻ Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻՈՅ Տ. ԳԱՐԱՊԵՏ Ա. ԳԱՂԱՆԱՑԻՆ ՕՐԻՆԱՄՈՒԱԿԸ

Երբ տակաւին չէր ծնած, հօրեղբայրը՝ Տ. Յովհաննէս վրդ. Սեթեան ծնեալ 1800 Սեպտեմբեր. Մարզուանու Ս. Աստուածածնայ վանքին մէջ 1824 Մարտ 17ին Արեղա կը ձեռնադրուէր Տ. Յակոբ եպս. Սերովբեանէ։

Իսկ հայրը՝ որ կրտսեր եղբայրն էր Տ. Յովհաննէս վրդ.-ի, լուսաբարութեան պաշտօնը կը վարէր Իսկիւսարի Ս. Խաչ եկեղեցւոյ մէջ։

1835 թուականին Պալեան Գրիգոր Գալֆա Ամիրայի փեսան՝ Սերվէրեան ճարտարապետ Յովհաննէս Ամիրա առաջին անգամ Գուզկունճուքի մէջ փայտէնէ եկեղեցիի մը հիմնարկութիւնը կատարելով՝ աւարտելուն՝ Մայիս 11ին օծուեցաւ յանուն Ս. Գրիգոր Լուսաւորչի (թերեւս ի յիշատակ իր ա՛ներհոր Գրիգոր Գալֆայի) ի ձեռն բնիկ Պալաթցի Կ. Պոլսոյ նախկին Պատրիարք և Ս. Խաչ եկեղեցւոյ պատուական Քարոզիչ Տ. Կարապետ Արքեպս. Մովսէսեանի, և Պատրիարքարանի արտօնութեամբ սոյն նորաշէն եկեղեցւոյ Աւագերէց կարգեցաւ Մայր եկեղեցւոյ նախորդ Աւագերէց և Սերվէրեանի խոստովանահայր Տ. Արիստակէս, որդի՝ Ցինճանճի Տ. Բաղտասարայ. և որովհետեւ յարմար ընծայացու մը կը փընտրուէր՝ որպէսզի եւ Ս. Խաչի լուսարարը ձեռնադրել, ուստի 1836 փետր. 14ին դարձեալ Տ. Կարապետ Արքեպս. զայն քահանայ ձեռնադրելով անուանեց Տ. Գրիգոր։

Տ. Գրիգոր Սեթեանի անդրանիկ որդին՝ Կարապետ, ծնաւ 1830 թուականին և մկրտուեցաւ Սկիւտարի Ս. Խաչ եկեղեցին, և երբ 1838ին Տ. Յակոբ Եպս. Սերոբեան՝ Պարիարքի խորհրդական անուանուելով՝ Մարզուանէն Պոլիս վերադարձաւ, Տ. Յովհաննէս վրդ. Սեթեան ևս հետը եկաւ և մնաց Գուզկունճուք, իր եղբօր՝ Տ. Գրիգոր քհ-ի տունը, մինչև ցվախճան։

Սեթեան երկոքին եղբարց կարգադրութեամբ, Կարապետ պատանին՝ ժամանակ մը վարժարանին մէջ ուսում առնելէ յետոյ կոչուեցաւ նախ լուսաբարութեան և ապա տարբեր արհեստներով զբաղեցաւ. և որովհետեւ Սեթեանց նպատակն էր զտիրացու կարպան ամուսնացնել և քահանայ ձեռնադրել տալ, ժամանակը հասած համարելով իսկոյն գործադրեցին և տիրացու Կարապետ 1857 Մարտ 16, շաբաթ առաւօտուն ի Մայր-եկեղեցւոջ Աւագ սարկաւագ և կիրակի առաւօտուն ի Գուզկունճուք քահանայ ձեռնադրուելով կոչուեցաւ Տ. Կարապետ ի Տ. Յակոբ Արքեպս. Սերոբեանէ։ Տ. Յովհաննէս վրդ. և Տ. Գրիգոր Սեթեան, հոգելոյս Տ. Աստուածատուր և Տ. Երեմիա եպիսկոպոսաց օրինակին հետեւելով՝ կը փութային մայրաքաղաքիս նորաշէն եկեղեցիներու օծման ներկայ գտնուիլ. նորապսակ Տ. Կարապետ առաջին տարին իսկ անոնց ընտանեաց նման կը նշմարուէին խարխաշնիչներն ու ա՛կառաւիլները, որոնք նաւերուն ցոյց կուտային անոնց կապուելիք տեղը՝ քաղաքին առջեւ։ Վերջալոյսը փութով կ'անհետէր և գիշերուան մթութիւնը ատիճանաբար սկսած էր տարածուիլ ամէն կողմ։ Կրակները սկսած էին վառուիլ, որոնք գիշերուան առաջնորդներն էին Դաւանանգտին մէջ։

Անծանօթը ջղագրգիռ անհամբերութեամբ կ'երթեւեկէր գետեղերքին վերայ, որ կատաղի շեշտով մը,

—Ա՜խ աս Դեպին Դիմակաւորները, մոլտաց, սրիկայ աւազակը մէյտեղ չելաւ դեռ, ո՞ւր մնաց արդեօք։

Անծանօթին կնոջած տեղէն քիչ անդին հաստատուած տուներէն մէկուն ետեւէն ստուեր մը դուրս ելաւ յանկարծ ու անոր դիմացը կանգնելով,

—Վսեմապատիւ Տէ՛ր Ռրքէն, բաւ, Յօ Տօքը վար դրին հիւրանոցին մէջ, ու այս պատճառաւ չկրցաւ յարգել ձեր Վսեմութեան հետ որոշուած ժամադրութիւնը ու անձամբ գալ հոս։

Նորեկը դեռատի Աննամցի մըն էր, կուզի նման նեղ ու սուր երեսով որ համակ խորամանկութիւն, վարպետութիւն ու չարաճիճութիւն կ'արտայայտէր, Օթէլներու ծառաներուն յատուկ համաչխարհային համազգեաց մը հագած էր, որ շատ լաւ կը վայլէր իր խեղկատակ դէմքին։

Մարդը ծառան լաւ մը չափելէ ետք,

—Պարապ խօսք չեմ ուզեր, ըսաւ, դուն եկար, աղէ՛կ, ի՞նչ պիտի ըսես։

—Խօսքը քեզմէ կը լսենայ յարգելի՛ Ռրքէն, պատասխանեց ծառան, դուն ինձ պիտի համրե՞ս խոստացուած դրամները։

—Այո՛, պայմանով որ սակայն մինչեւ վերջը հաւատարմութեամբ ծառայես ինձ։

Սպասաւորը խեղկատակ ժպիտով մը

—Երբ լաւ կը վճարեն, ըսաւ, հաւատարմութիւնը բնական կը դառնայ և սակայն առանց վարձքի հաւատարմութիւնն ալ դժուար գործ է. այս պարագան բացայայտ կը ցուցնէ ուրեմն իմ ակզբունքս։

Ծառային այս վարդապետութիւնը անհեթեթ չթուեցաւ անոր խօսակիցին, որ փոխադարձաբար

—Դուն ուրեմն կը խոստանաս պատմել որոշուածներն ու անցած դարձածները։

—Այո՛, կը խոստանամ պատմել, առանց բառ մը կամ կէտ մը յապաւելու։

—Մ՚բրբ պիտի խօսես։

Ծառան տատամսոտ դէմքի մը առաւ, ու մտածոտ շեշտով մը,

—Ախ, ըսաւ, հիւանդ կինը դեռ վերստացած չէ գիտակցութիւնը։

—Ի՞նչ ցնաս ունի։

—Իսկ միւսները դիւրաւ կրցան շաղենաւ մը փոխադրուիլ, որովհետեւ դիւրին էր անոնց փոխադրութիւնը. վստահ եմ որ պիտի չփորձէք այս կինն ալ փոխադրել, որ ոյժ չունի ատանկ գործողութեան մը դիմադրելու։

—Ինչպէս է ադ կնոջ վիճակը, հարցուց մարդը անհամբերութեամբ։

—Բժիշկը ըսաւ որ ամէն վտանգ անցուցած է ու վախնալու բան չկայ վիճակին մէջ. վստահ եմ ըսածիս, ա՜ղջիկ դրան տուած մտիկ ըրի բժիշկին որ կ'ըսէր թէ հիւանդը քիչ ատենէն ոտքի պիտի ելլէ։

—Թող ելլայ, երբ որ ոտքի ելլայ, անշուշտ պիտի գործադրես որոշուածը։

—Այո՛, պիտի գործադրեմ։

—Եւ առանց ժամանակ կորսնցնելու պիտի տեղեկացնես ինձ։

—Անշուշտ անշուշտ, կրկնեց ծառան խեղկատակ դէմքով, բան մը պակաս պիտի չձգեմ, բայց դուն ալ իմ գրպանս լեցնելու ես։

Մարդը բերանը չբացաւ, ձեռքը գրպանը խօթեց ու բուռ մը դրամ հանելով,

—Ա՜ռ տղայ, ըսաւ, ահաւասիկ թերհաչիւ մը, ասիկա յաւելուածական վարձատրութիւն մըն է, որոշուած վարձքդ ալ բացէն պիտի առնես. աչքդ չորս բա՛ց, մի՛ մոռնար պարտականութիւնդ։

—Հիմա որ դրամները գրպանս դրի, յարեց ծառան, կրնամ ըսել թէ դժուար բան չէ ձեր ստանձնածը. ասոնք Եւրոպայի են քաղաքավարութենէն ու հաճոյալի ձեւերէն շուտով կը խաբուին։ Դուն առատ ոսկի վճարէ ինձ, ես քու ամենախոնարհ գերիդ կ'ելլամ միշտ և հանապազ, ինչ հրաման որ ընես կը գործադրեմ։ Ալ հիմա ինծի պէտք չունիս կարծեմ, այնպէս չէ՞, յարգամեծա՛ր Ռրքէն։

—Պէտք չունիմ, պատասխանեց մարդը լրջութեամբ։

—Ուրեմն թող տուր որ հիւրանոց վերադառնամ, յարեց ծառան, անօրէնը խիստ մարդ է, դիս դրան առջեւ կենալու դրկեց, ես հոս ձեր քով փութացի, հիմա կը բարկանայ։

—Ի՞նչ մեծ դժբախտութիւն։

—Ջղի համար այնպէս չէ, բայց ինձ համար ամենամեծ դժբախտութիւն մըն է, երբ իմ տեղս ուրիշ ծառայ մը մանէ հիւրանոց ու քեզի ծառայելով սատանիք վարձքս ան ստանայ. ինչ որ է ես հիմա հիւրանոց երթամ ու գործիս նայիմ, որ թէ՛ անձիս օգտակար ըլլամ և թէ քեզ, ամենայարգելի տէր. ուրեմն ներողութիւն, շնորհ, գթութիւն և վարձատրութիւն, առատ վարձատրութիւն, հակցաք անշուշտ։

(Շարունակելի)

ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ ՏԵՂԱՐԱՆՆԵՐ

ԿԵՂՐԱԼՈՒՍՆԻ ՈՒՂԵՒՈՐՈՒԹԻՒՆ

ԵՐՐՈՐԴ ՄԱՍ

Ը.

ԿՈՐՍՈՒԱԾ ԴԼՈՒԽ

Անծանօթը որ կղզակին եպերքը կանգնած էր, անհամբեր կերպով կը դիտէր գետին ալիքները, որոնք իրիկուան մթնշաղին սարսռեցուցիչ տպաւորութիւն մը կ'ընէին իրենց ճռռիւնով ու մթաստուեր վէտվէտումներով։ գետին վրայ, հոն հոս մութ ստուերներ կեղծ ու խորախորհուրդ համակերպութեամբ։ Կրօնական ճշմարտութիւնները մարդկօրէն մտքի ապացոյցներով հաստատելու, եւ գիտական փորձերու վրայ նիւթին գաղտնիքը կորզելու հաստատամտութեան եւ յամառութեան մասին շատ դժուար է գտնել այդ երկուորեակ ֆրանսական միտքերուն չափ լուսափայլ եւ միեւնոյն ատեն անկեղծ անձնաւորութիւններ։

Երկուքն ալ տագնապի զառիթափին եզրը կեցած՝ խոխորատը չեն իմար։ Ճշմարտութեան հեռաւոր լոյսը բաւական զօրաւոր է անոնց աչքին, չմոլորելու համար խորխորատին առթած թալուկէն։ Եւ Պէրթլօ ու Ռրնան, եթէ չեն իսկ հաւատար աստուածային յայտնութեանց, Մեծ Պատճառին գոյութիւնը թեթեւօրէն չեն ուրանար, և իրենց հեռաւոր բիբերը բլակնոց բիժերը պարզելու հոգեկան կորովը ունին։

Երեւոյթներէն չխաբուելու և գիտական օրէնքներու ծանօթութենէն վեր բարձրանալու պարտաւորութեան համար, ի՜նչ մեծ խրախոյս կրնայ ըլլալ ճշմարիտ գիտուններու այս ընթացքը։ Դրականութիւնը օրքան կը չահի, երբ թօթափէ իր մելամաղձոտ լաւը, և իրերու ներքին արժանիքը թափանցելու նկրտի, փոխանակ տարակոյսի մչուներէն չլակնելու։ Դրականութեան վեհութիւնը կը կայանայ մտքի թափանցկութեան ա՛ն ոյժին մէջ, որ արտաքինէն անդին կը յառի, և իր անունդը կը գտնէ աղնուական հոգիներու հեռեւողութեան մէջ, որոնք ճշմարիտ գիտութիւնը կը հիմնեն անկողմնակալ և հաստատուն սկզբունքներու վրայ։

Հաւատքի, բարոյականի կալուածին վրայ կոտրել թափելուն մէջ կը դնեն ոմանք գրականութիւնը։ Ընտանեկան, կրօնական բարոյական անխուսափելի մոլութիւններու դէմ պայքարելու միակ եղանակը կ'ենթադրեն անոնց կոճապուտ մէկ հարուածով, որպէս թէ ներելի ըլլար տապարը ծառին արմատին մօտեցնել, անոր քարի մը չորցած ոսպերը յապաւելու համար։ Դեղեցիկ արդիւնքներ մատակարարող ծառին դէմ այսքան ապերախտութիւն վայելուչ չէ, ծառը՝ որ կրնայ ծաղկիլ նոր բարիքներուը, զայն չեն կարեր։ Մարմնին ընդհանուր տնտեսութիւնը դարմանել պէտք է անոր փուտ մասերը նշարակելու ատեն, և ո՛րքան հոգածութիւն կը պարտի վիրաբոյժը իր այս փափուկ գործողութիւնը կատարելու ժամանակ, և ո՛րքան մահաբեր եղած են այդպիսի գործողութիւններ անճարակ մարմնահատներու վիրաբուժական սեղաններուն վրայ։ Հաւատքի և բարոյականի հին կոճղին վրայ ծլարձակում կարելի է, առանց խորտակելու բունը, ուրկէց կրնան ընձիւղիլ բազմագունեան թերթեր։

Ի՞նչ կ'ըսեն մեր գրագէտները,— մեծ մասամբ դժգոհ են բարոյականութենէն և հաւատքէն։ Եւ այս օճով իրենց ոչխատութիւնները մոլորութիւն կը սերմանեն, մոլութեանց դէմ իրենց պայքարին թափը նոյնքան ուժգնութեամբ կը գործածեն միամիտ ու կազդուրիչ հաւատքին դէմ ալ, դաժան չկամութիւն մը ծայր կուտայ իրենց գրիչներէն։ Մինչեւ իսկ բանաստեղծութիւնը վարակուած է այս մելամաղձիկ ախտէն. զուարթ բանաստեղծութեան չնչտերը կը պակսին, հոգիի խրոովքներ, մտքի տարակոյսներ իրենց երկարաձիգ հեծիւնը կը հանեն հրատարակուած քերթուածներուն մեծ մասին մէջ։ Տիպարներ չենք ընտրած մեզի, ամենքս ալ իմաստասէր, բարոյախօս, բանաստեղծ ենք, ամենքս ալ կանոնի մարդ ենք, և յարակցութեան օրէնքը գրականութեան մէջ գոյութիւն չունի մեզի համար։ Հաղիւ Եվիայի Նիրվանային վրայէն Մրմրբեանի Ալէլուիան կ'անցնի հոգեցունց քամիի մը պէս, և Ալիսալանի խանդին զուարթ ու ժպտալից բոյրերը հաղիւ կը քերեն մելամաղձոտ տաղերու դերբուկ եղերքներէն։ Սիպիլի ամբողջ բանաստեղծութիւնը ցաւի, հեծկլտանքի, ողբախառն, ախտավարակ ամփոփում մըն է, հիացկոտ յառած վշտի դիցուհիին, որուն վարսերէն կը կաթկթի տրտունջը ոսկի ու արծաթ ցոլքերով։ Արտաչէս Յարութիւնեանի քերթուածները ըմբոստ ու անյագ ոգիի մը յարածուփ սեղատուութիւնը և մաքնթացութիւնն են։ Պէրզէրեանի Մուսան իր արտաքին ժպիտներուն տակէն դժգոհանքի դաժան դէմքը կը պրկէ։ Մինչեւ իսկ,— ո՜վ պիտի հաւատար,—ինքնամփոփ ու լուսատեց Եղէքնեանն իր կապարճին մէջ ունի եղեր սրանեղ կացութեան մը վայնասունները, որոնց դէմ երբ հրապարակ կ'ելնեն ջղագրգիռներէն մինչև վանականները, զիրար հետամտողներու կոկծեցուցիչ կամիթները կը ցցուին։

Հաւատքն ու կրօնական բարոյականն ուծանալու պարագան ալ տարբեր է. տարակոյսի այս մոլութիւնը ինքնաբերաբար առաջ պիտի բերէր անտարբերութիւն մը աւանդական բարոյականին նկատմամբ. գրականութեան ջղերը հեշտ չգտան անոր կոխուած արահետները որ պէրակներ որոնեցին Աստուծմէն ու հինաւուրց բարոյականէն անջատուած, ու տակաւին կը փնտռեն, և ոչ օք անոնցմէ իր հետաղօտութիւններուն ունայնութիւնը պատմց մեզի. կը լլկուին իրենց կասկածներուն մէջ, երկու ոտքի վրայ կաղ կ'ընթանան, և քաղաքութիւնը չեն ունենար իրենց հասած հետեւութիւնները պարզելու համար մեր առջեւ ի մասին հաւատքին ու կրօնական բարոյականութեան։ Գիտական ճշմարտութեան մը փայլը կը բաւէ տարակոյսի տակ ձգելու համարակ հաւատքը, որ քիմիական գործիքի մէջ չի տարրալուծուիր, և որովհետեւ չի տարրալուծուիր, անընդունելի է. մեր պայծառ իմացականութիւնը պէտք չունի Աւետարանի գերբնական լոյսերուն, և որովհետեւ մտքով չենք կրնար վերլուծել ու մալել զանոնք, ուրեմն չենք ընդունիր հաւատքը, չենք ընդունիր կրօնական բարոյականը։ Գիտակից ու ճշմարտասէր հետազօտիչ միտքերու վայել որամանութիւն մը չէ ասիկա։

ԵՐ. Տ. ԱՆԴՐԷԱՍԵԱՆ

ԳՈՒԶԿՈՒՆՃՈՒՔԻ Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻՈՅ Տ. ԳԱՐԱՊԵՏ Ա. ԳԱՂԱՆԱՑԻՆ ՕՐԻՆԱՄՈՒԱԿԸ

Երբ տակաւին չէր ծնած, հօրեղբայրը՝ Տ. Յովհաննէս վրդ. Սեթեան ծնեալ 1800 Սեպտեմբեր. Մարզուանու Ս. Աստուածածնայ վանքին մէջ 1824 Մարտ 17ին Արեղա կը ձեռնադրուէր Տ. Յակոբ եպս. Սերովբեանէ։

Իսկ հայրը՝ որ կրտսեր եղբայրն էր Տ. Յովհաննէս վրդ.-ի, լուսաբարութեան պաշտօնը կը վարէր Իսկիւսարի Ս. Խաչ եկեղեցւոյ մէջ։

1835 թուականին Պալեան Գրիգոր Գալֆա Ամիրայի փեսան՝ Սերվէրեան ճարտարապետ Յովհաննէս Ամիրա առաջին անգամ Գուզկունճուքի մէջ փայտէնէ եկեղեցիի մը հիմնարկութիւնը կատարելով՝ աւարտելուն՝ Մայիս 11ին օծուեցաւ յանուն Ս. Գրիգոր Լու

կերանալով ընտեցաւ և ըսեմ՝ զանոնք գերազանցեց։

Տ. Յովհաննէս վրդ. Սեթեան 1868 թուականին Եպիսկոպոս ձեռնադրուելով վախճանեցաւ 1873 յուլիս 1ին 1824-1873 ամբողջ 49 տարի պաշտօնավարեց։

Տ. Գրիգոր քհնյ. Սեթեան 1862ին Աւագերէց կոչուելով վախճանեցաւ 1885 թուականին, նոյնպէս 49 տարի հաւիւ կրցաւ պաշտօնավարել այսինքն՝ 1836-1885։

Սեթեանց համեստ բնակարանը կը հիւրընկալուէին առհասարակ Պատրիարք, Եպիսկոպոս, Վարդապետ. Քահանայ եւ աշխարհական. անդամակցած էին Պատրիարքարանի ժողովներուն եւ իրենց առ Աստուած փոխելնուն դանկ մը անգամ չը թողուցին իրենց ժառանգորդաց։

Տ. Կարապետ Աւագ քահանայ Սեթեան՝ որուն յիշատակ քահանայագործութեան ի շնորհաւորութիւն կը գրեմ սոյն երկտող, և որ երեք ամիսներէ ի վեր ենթարկուած հիւանդութենէն հիւծած անկողնոյ կը ծառայէ, ամէն մասամբ իր հոգեկոյս հօր և հօրեղբօր օրինակին հետեւած է. և բարեդէպ է նկատողութեան առնուլ Ս. Եկեղեցւոյ մատուցած իր յինամեայ ծառայութիւնն և մխիթարել զայն, կարելին ի գործ դնելով։

ՄԻՔԱՅԵԼ ՔՀ. ԱՇՃԵԱՆ
Մայր-Եկեղեցւոյ
Դում-Դաբու

ԱՐՏԱՔԻՆ

ԷՐՆՍԹ ՊԷՐԿՄԱՆ.— Գերմանացի հռչակաւոր զինուորական վիրաբոյժ Բրօֆ. Էրնսթ Պէրկման մեռաւ իր ծննդեան 70րդ տարեդարձէն քիչ ետքը։ Իրմով կ'անհետանայ արդի վիրաբուժութեան հիմնադիրներէն մին, Թէօտոր Պիլրոթի հաւատարիմ գործակիցներէն մին։

Էրնսթ Պէրկման ծնած էր Ռիկա (Լիվլանտ) 1836 Դեկտ. 16ին, ուսումը կատարեց Տօրբաթի մէջ, 1860ին վկայական առաւ, և վիրաբուժութեան դասախօսութեանց օգնական եղաւ Անէլման և Օթինկէն բրօֆէսորներուն։ 1864ին մասնաւոր դասախօսութեան սկսաւ, և իր ժամանակի գերման բժիշկներուն ամենամեծ մասին նման ուսումնական ճամբորդութեան մը ձեռնարկեց Վիեննա, յետոյ Պերլին։

1866ին Բրօֆ. Վակնէրի հետ Պոհեմիա գնաց Բէօհիկսպէրկէն։ Բէօնիկսհօֆի հիւանդանոցին մէջ սկսաւ Պէրկման իր վիրաբուժական գործունէութիւնը։ Յետոյ Տօրբաթ վերադարձաւ։ 1870ին, երբ կ'աշխատէր Ամսթերտամ ընագէտ Քիւլէի քիմիանոցին մէջ, Պերլինէն կանչուեցաւ իրեն զինուորական բժիշկ պաշտօնավարելու գերման բանակին մէջ։ Վայսէնպուրկի և Վէօրթի ճակատամարտներէն վերջ Բիթլց գնաց, ուր առաջին անգամ ծառայեց բանաստեղծ և վիրաբոյժ Թօլբմանի հրամանին տակ, յետոյ Թէօտոր Պիլրոթի հրամանին տակ Մանհայմի մէջ։ Պիլրոթ պատերազմական հիւանդարանէն իր ղրկած վիրաբուժական նամակներուն մէջ կը գրէ.— «Մանհայմի մէջ գտայ Բրօֆ. Թոլբմանի կողմէ կարգաւորուած գեղեցիկ դրութեամբ հիւանդարան մը։ բոլոր կարեւոր պաշտօններուն գլուխը ճարտար բժիշկներ կան։ Բրօֆ. Պէրկման, բոլոր ռուս երիտասարդ վիրաբոյժներուն մէջ ամէնէն գեղարուեստը, գիտութեամբ և կարողութեամբ բոլորովին գերմանացի, աչքիս զարկաւ իր աշխատութիւններով։»

Նոյն տարին Հոկտ.ին Պէրկման վարիչ բժիշկ պաշտօնին կոչուեցաւ Քարլսրուհէի Ֆրիտրիխ զօրանոցին մէջ։ Այս մեայուն հիւանդարանին պատրաստութեան միջոցին ընկերացաւ Պատէրի առողջապահական շրջուն հիւանդարանին, դէպի Պէլժիա, և յետոյ Բարիզի առջեւ պաշարման գիծերուն մէջ։ 1871 Յնվ.էն մինչեւ Ապրիլ վարեց Քարլսրուհէի զօրանոցները, յետոյ վերադարձաւ Տօրբաթ։

Բեթերսպուրկէն, Քիէվէն և Վիւրցպուրկէն հրաւիրուելով վիրաբուժական հիւանդանոցներու տեսչութեան, Պէրկման Վիւրցպուրկի համար որոշում ուներ, ուր 1878 Ապրիլ 15ին իր առաջին բանախօսութիւնը արտասանեց։ 1882ին կրկին Պերլին կանչուեցաւ։ Լանկենպէքի դասախօսութեան բեմը նախ Պիլրոթի առաջարկուեցաւ, և երբ ասիկա մերժեց, Պէրկման ստանձնեց պերլինեան հիւանդանոցը, զոր կը վարէր մինչեւ իր մահը։

Պէրկման Պիլրոթի նման իր գիտական աշխատութիւնները սկսաւ վէրքերը բուժելու ուսումնասիրութեամբ։ Մանաւորապէս ուսումնասիրեց գլուխի վիրաբուժական հիւանդութիւնները, նաև հրազէնի գնդակներէն առաջեկած վէրքերը։ Առաջին անգամ գրեց վիրաբուժութեան մէջ սիւպիլիսի գործածութեան վրայ։ իր և իր աշակերտներուն աշխատութիւնները հաւաքեց տասնըչորս հատորներու մէջ։— «Պերլինի վիրաբուժական հիւանդանոցին աշխատութիւնները» խորագրով։ Աւելի մեծ երկասիրութիւններ են։— «Ուղեղի հիւանդութեանց վիրաբուժական դարմանումը», «Առաջնորդող բանախօսութիւններ վիրաբուժական գործողութեանց դասընթացքի համար», «Տարերք վիրաբուժութեան»։ Իր ամենամեծ ծառայութիւններէն կրնանք յիշել սա՝ պարագան թէ իսկոյն ընդունեց հականեխութեան դրութիւնը, զոր կը քարոզէր անգլիացի վիրաբոյժ Լիսթը։ Ինք և իր օգնականը՝ Շիմմէլպուշ հականեխութենէն անտեսութիւն տանող ճամբան հարթեցին։ Պէրկմանի կը պարտի վիրաբուժութիւնը պատերազմական գործողութեանց կանոնաւոր ճիւղին կարգադրութիւնը։ Հականեխութեան դրութենէն առաջ ապրող նշանաւոր վիրաբոյժ Շթրոմէյէր կ'ըսէր.—«Թանկին վրայ վիրաբուժական գործողութեան առաջին նշանը այն է որ վիրաբոյժը նախ ինք իր գլուխն վրայ անգամ մը ինկած ըլլալու է»։ Հականեխական դրութեան գործադրութեան և ուղեղային բնախօսութեան յառաջդիմութեան շնորհիւ Պէրկման կարողացաւ ուղեղային վիրաբուժութիւնը շինել։ Մեր ժամանակի իրրև ամենէն փորձառու զինուորական վիրաբոյժը գնտակահար վէրքերուն հականեխման դարմանումին համար, մէջտեղ մը՝ որ գործածուեցաւ բոլոր արդի պատերազմներուն մէջ, ի մասնաւորի ռուս-սեւեռանական պատերազմին երկարաձիգ արիւնալի ճակատամարտներուն մէջ և անխուսափելի երաշխաւորութիւն մը պատերազմական վիրաբուժութեան համար։

Պէրկմանի գուշակող բնութիւնը կը տեսնուի իր բոլոր աշխատութեանց մէջ։ Բոլոր բժշկական համաժողովներու առթիւ. Վիեննայի մէջ գումարուած բնագէտներուն վերջին ժողովին ժամանակ, մասնաւոր վիրաբուժական գերման ընկերութեան կողմէ Պերլինի Համաժողովին մէջ առաջնակարգ դեր մը խաղաց։ Պատկառելի բժիշկ մըն էր, որ մասնաւոր նախասիրութեամբ կը կրէր զինուորական համազգեստը. փայլուն ուսուցիչ մը և պերճախօս մը, նաև ժողովրդային բանախօս մը։

Եւրոպայի բոլոր վիրաբոյժներուն կողմէ փնտռուած խորհրդակից բժիշկ մըն էր։

Պէրկման կէօթէի խօսքին համեմատ աշխարհի մարդոց ամենամեծ երջանկութիւնը ունէր, այսինքն իր անձնաւորութիւնը պարզած, հանդիսացուցած էր աշխատութեանահեղի կորով մը ունէր, ունէր երջանկութիւն և յաջողութիւն — հանճարին հաւատարիմ հետեւորդները։ Հիւսիսային Գերմանիոյ բժիշկներուն նահապետը 70 տարեկան էր։ Իր տարեդարձին առթիւ վիրաբուժական ընկերութիւնը տօնական յիշատակագիր մը ներկայացուց անոր, Պերլինի ընկերութիւնը յորելեարը պատուակալ նախագահ անուանեց, ներքին հիւանդութեանց բժշկական ընկերութիւնը պատուոյ անդամ անուանեցաւ զայն։ Իր կիսարձանը կանգնուեցաւ վիրաբուժական ընկերութեան նստարանին մէջ։

Ինչ որ Պէրկման իր նախնիքներուն համար կ'ըսէր. կը պատչաճի իր հզօր հաճախող անձնաւորութեան.—«Ինչ որ մենք մեր կեանքը կը կոչենք, ծննդեան և մահուան միջև փակուած չէ, այլ շարունակուած և յօգաւորուած է շրջթայի մը մէջ. որուն օղակները աչխարհի սկիզբէն մինչև անվերջ յաւերժութիւնը իրարու մէջ անցած են։ Նախնիքներէն ժառանգուած, կեանքը պիտի ժառանգի ապագայ սերունդներուն։ Կեանքը յանկարծ չի քակուիր, պատահական տարրերու խառնուրդ մը չէ, այլ կապուած է նախընթաց և իրարու հետեւորդ սեռերու շարքի մը։ Իր գալուն և երթալուն միջև սահող կարճատև ժամանակի մէջ մարդը ուրիշ բան չի կրնար ընել եթէ ոչ զգալ և խորհիլ իր կեանքին գիտակցութիւնը և իր նպատակին նկատմամբ իր ունեցած կարողութիւնը։ Ցիշողութիւնը կ'առաջնորդէ զայն շղթային առաջին օղակին, որմէ կախում ունի իր սիրելիներուն կեանքը, և որուն իրմէ առաջ հասած էին իր հայրը և մայրը։ Դիտէ թէ անոնք կեանքին մէջ առաջնորդեցին զինքը, ընկերային որոշ դիրքի մը մէջ դրին, և որոշ զարգացման շաւղի մը մէջ, և ինք ի՞նչ որ է, անոնց կը պարտի։ Մեր հոգեկան կեանքը ուրիշներէն փոխանցուած է. և հետեւանքն է պատմական զարգացումի մը։ Ինչո՞ւ սիրով չխորասուզուինք այս պատմութեան մէջ և ինչո՞ւ մարդկային անցեալը չպրպտենք»։

Պէրկման Պերլինի վիրաբուժական համաժողովին նախապատրաստութեամբ կը զբաղէր. երբ մահը խլեց զինք։ Առաջին անգամ ըլլալով այդ համաժողովը առանց Պէրկմանի պիտի գումարուի։ Գերմանական գիտութիւնը գիտնական մը և անձնաւորութիւն մը կորսնցուց։ Պէրկմանի արժանաւոր յաջորդը գտնելու համար հարկ պիտի ըլլայ առաջին մեծը ընտրել։

∴ Բրօֆ. Պէրկմանի յանկարծական մահուանը վրայ հետեւեալը կը հեռագրուի Մարտ 15 թուով.— Բրօֆ. Պէրկման քանի մը շաբաթէ ի վերվիսպաստէնի ջերմուկները գացած էր աղեաց հիւանդութեան համար. և կը բնակէր Նասաու պանդոկը։ Սաստիկ պաղառութիւն մը կը պարտաւորէր զինքը սենեակէն դուրս չելնելու։ Երեքշաբթի օրը յանկարծ ազիքներու խցման հիւանդութեամբ բռնուեցաւ, և իր փափաքին վրայ Հանովէրէն կանչուեցաւ Բրօֆ. Շլանկէ, որ շաբաթ հասաւ և նոյն օրը իսկ գործողութիւնը կատարեց, բայց առանց թմրեցնելու հիւանդին առաջացած տարիքին պատճառաւ։ Արդիւնքը նախապէս նպաստաւոր եղաւ, բայց երեկ Պէրկմանի փափաքին վրայ Շլանկէ երկրորդ գործողութիւն մը կատարեց ազիքները կարելու համար, դարձեալ առանց թմրեցուցիչի։ Ուժերը երթալով սպառեցան, բաղկերակը տկարացաւ և կէս օրին մեռաւ։

Բրօֆ. Պոման ինքնաբերաբար փութաց Հալլէէն, բայց իր նախորդ ուսուցիչը մեռած գտաւ։

Գերման կայսրը երկու անգամ հեռագրով Պէրկմանի որպիսութիւնը հարցուցած էր։ Հանգուցեալին մարմինը Բօցտամ փոխադրուեցաւ։

Պէրկման հինգ տարիէ ի վեր այդ հիւանդութեան նշանները կը զգար։ Երեք անգամ ազիքի խցում ունեցաւ, վերջինը մէկ տարի առաջ։ Բայց Պէրկմանի ուժեղ կազմուածքը կը յաղթէր։ Պէրկման վերջերս քաղցկեղ ըսած էր իր հիւանդութեան, որուն յետոյ համակարծիք գտնուեցան իր շուրջ գտնուող բժիշկները։ Բրօֆէսորը ունի երեք զաւակ, երկուքը աղջիկ՝ ամուսնացած, և մին մանչ, գնդապետ Տր. Պէրկման։

Ի ՊԱՏԻՒ ԼՈՐՏ ՍԱԼԶԳԸՐԻԻ.— Արտաքին գործոց պաշտօնարանին մէջ պիտի կնգնուի հանգուցեալ Լորտ Սալզբրիի արձանը, ի վարձ այն ծառայութեանց, զոր իր երկրին մատուցած տասներեք տարիներ վարելով Մեծն Բրիտանիոյ արտաքին աշխարհավարութիւնը։ Մասնախում մը պիտի կազմուի այս առթիւ։

ԳԵՐՄԱՆԻԱ ԵՒ ՖՐԱՆՍԱ.— Երկու երկիրներուն մէջ բարեկամական յարաբերութիւնները մշակելու համար երկուստեք անշահախնդիր փորձեր կը կատարուին։ Ֆրանսայի Երեսփ. ժողովին դերնախագահ Մ. Իւպէռ, ինչպէս յայտնի է. Պերլին կը դտնուի, ուր բանախօսութիւններ կ'ընէ իր սպասաւոր միջազգային բարեկամութեան։ Գերման կայսեր մտերիմ և Պերլինի Համալսարանին Բրօֆ. Շիման քանի մը օրէ ի վեր Բարիզ կը գտնուի։ Ֆրանսայի նկատմամբ Բրօֆ. Շիմանի յայտարարութիւնները մինչեւ ցարդ անպաստ էին, ուստի Բարիզի մէջ այս պահուս իր ներկայութիւնը կը մեկնուի իբրև փոխադարձ բարեգուշակ նշան մը երկու երկիրներուն հաշտարար ընթացքին։

Տ ԲՐՕՐԻՆԱԿ ԿՏԱԿ ՄԸ.— ԿՏԱԿԼԲԱՐԻՆ ԱՂՋԻԿՆԵՐԸ ՊԷՏՔ ԶԷ ԿԱՐԳԱՒԻՆ ԵՐԷՑՆԵՐՈՒ ՀԵՏ. Մր. Թոմաս Պիվրն, Տօրէն Ասեւտրական Կալի Ընկերութեան, և անդամ չիմնթոյի մեծ գործարանի մը իր կատարդին մէջ հետեւեալ տարօրինակ հատուածը գրած է.—

«Համոզուած ըլլալով թէ ներկայ ժամանակս մէջ արդի գիտութեան զէնքերով և ուղղամտութեամբ օժտուած մարդու մը համար անկարելի է քանանական ձեռնադրութեան միջոցին պահանջուած հանդիսաւոր յայտարարութիւնները ընել, այն մտօք թէ, զոր օրինակ, կը հաւատայ Մենդոց Փիրքին պատմական ճշգրտութեան, Նոյի Տապանին պատմութեան, պարագաներուն և անոր մասին բոլոր բսուածներուն, համոզուած ըլլալով թէ Մատթէոսի, Մարկոսի, Ղուկասու և Յովհաննու Աւետարաններուն հեղինակները սակաւ եւ սխալական մարդիկ էին, որ յաճախ մեծ անիրաւութիւն կ'ընեն Ամենամեծ Մարդուն (Բրիստոսի) երբ, զոր օրինակ, անոնցմէ երկուքը Անոր վերագրէ ինքն այն կարծիքը թէ Զատիկէն առաջ Հրէաստանի մէջ թուզ կը գտնուէր, եւ Անոր անիծել տուին թզենի մը, որ գոյութիւն չունէր, և սակայն ձեռնադրեալները կ'ուխտեն հաւատարիմ մնալ անոնց բոլոր պատմածներուն. ուստի ինծի համար ամենամեծ թերութիւն մը պիտի նկատեմ, երբ իմ աղջիկներս կամ իմ թոռնուհիներէս մին կամ միւսը կարգուին քահանայի հետ, որովհետեւ վստահ եմ թէ այդ ասպարէզին մէջ մտնողները իրենք ալ անհաղթասէր են. իրենց ալ միտքերը խռովեալ են. Դարձեալ իմ աղջիկներէս իւրաքանչիւրին կը կը տակեմ իմ ջերմեռանդ, արտաքին և հաւատս յայտս որպէս զի երբեք քահանայի կնիկ չըլլան։»

Մր. Պիվրն մեռաւ 73 տարեկան, 385,191 սթերլին հարստութիւն թողլով։

ՌՈՒՍԻՈՅ ԵՒ ԱՆԳԼԻՈՅ ՑՍՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ.— Մ. Արեւելեան պատերազմէն վերջ առաջին անգամ ըլլալով. ռուսական փոքր նաւատորմին մը Անգլիոյ Սրիթէէա նաւահանգիստը ժամանեց կիրակի իրիկուն Միջերկրականէն Պալթիկ երթալուն առթիւ այցելութիւն մը տալու նպատակաւ, և ընդունուեցաւ նաւային սովորական քաղաքավարութիւններով, որոնք մինչեւ երեկ տեւեցին։ Նաւատորմիղը կը բաղկանայ Զարեւիչ զրահաւորէն և Պոկաթիր յածանաւէն, որոնց երկուքն ալ ռուսական նաւատորմիղին մասը կը կազմէին Շաբոնի հետ պատերազմին ժամանակ, և Սլաւա զրահաւորէն, որ վերջերը ժամանեց։ Ռուսք 21 թնդանօթի ողջոյններով բարեւեցին իրենց մուտքը, որոնց պատասխանեցին Անգլիացիք։ Նաւատորմիղը յետոյ 17 թնդանօթի ողջոյններով բարեւեց Բորթսմութի նաւահանգստի հրամատարը և անգլիական Վիքթորի դրօշակիրը փոխանակեց քաղաքավարութիւնը։ Քիչ վերջը Ռուսք 7 թնդանօթի ողջոյն եւս արձակեցին, երբ Բորթսմութի ռուսական հիւպատոսը Զարեւիչին մէջ գնաց պաշտօնական ողջոյնները հաղորդելու և նամակները առնելու։

ԷՏՈՒԱՐԴ ԹԱԳԱՒՈՐԻՆ ԵՒ ԱԼՖՈՆՍՈ ԹԱԳԱՒՈՐԻՆ ՄԻՋԵՒ.— Էտուարդ և Ալֆոնսօ թագաւորներուն միջեւ տեսակցութեան աւելի փայլ տալու համար, սպանիական նոր մարտանաւեր Բարթակէնա մեկնեցան։ Ալֆոնսօ թագաւորին կ'ընկերանան արտաքին գործոց նախարարը և պալատական բարձր պաշտօնատարներ։

ԱՆԶՆԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ ՍԱԿԱՐԱՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐՈՒ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ.— Բէլթայէ կը հեռագրեն.— 36 տարեկան սակարանական գործակալ Մաքս Ռիֆկ կիրակի գիշեր անձնասպան եղաւ իր բնակարանին երրորդ յարկէն ինքզինքը վար նետելով։ Մահը անմիջական եղաւ։ Ինչպէս անցեալ շաբթու 30,000 քուրօն կորսնցուց սակարանին մէջ։

ՖՐԱՆՍԱՅԻ ԶԻՆՈՒՈՐԱԿԱՆ ՄԻԶՈՑՆԵՐԸ ՄԱՐՕՔԻ ՀԱՄԱՐ.— Ֆրանսայի մէջ արտասովոր զինուորական ու նաւային միջոցներ ձեռք կ'առնուին, Ֆրանսայի Տօքթ. Մօնչանի բն կնեռուն կողմէ սպանութեան հետեւանքով։ Բժշկին սպասաւորը իր տան պարտէզդամին վրայ ձող մը անկած էր, վրան ալ ճերմակ դօշ պարզած։ Խուզնը բաղմութիւն մը հաւաքուեցաւ, պահանջելով որ դրօշը վար առնուի, որ ընիկներուն կողմէ իբրեւ անդիել հեռագրի գործիք նկատուած էր։ Երբ բժիշկը դուրս ելաւ բացատրութիւն տալու յարձակումի կրեց եւ քարաձեռ ըլլալով մեռաւ։ Բոլոր դեսպանները ցաւակցութիւն յայտնեցին Ֆրանսական դեսպան Ռրնեոյի, որ մարօքեան կառավարութեան ցաւակցութիւնն ալ ընդունեց։

Ֆրանսայի մէջ դարձեալ սրտայուզութիւնը մեծ է մարքեան այս դէպքին հետեւանքով։ Տր. Մօնչան 18 ամիսէ ի վեր տեղական դարմանատան մը մէջ կը պաշտօնավարէր. մեծ ծառայութիւն մատուցանելով ընակիչներուն։ Տր. Մօշան ապագայ ունեցող երիտասարդ բժիշկ մըն էր, և տեղական հանգամանքներուն ալ հմուտ։ Իր մահուան լուրը խորունկ տպաւորութիւն բրաւ բժշկական կաճառին վրայ, ուր խիստ գնահատուած էր։

Փանն s'Ռոք և Լալանն յածանաւերը Թուլօնի մէջ հրման ստացան պարենաւորուիլ և ճամբայ ելնել Մարօք։ Երեսի. Փողովը Ինսա կը գումարէր. երբ Տր. Մօշանի մահուան լուրը եկաւ. եւ փափաք յայտնուեցաւ իսկոյն ամէն միջոց ձեռք առնել։ Թերթերէն ոմանք Ֆրանսայիներուն դէմ Մարօքցիներուն գրգռումը Գերմանացիներուն կը վերագրեն։ Մինչեւ իսկ Թանսյս կարծիքէն է. եւ կը յայտարարէ թէ երկու տարիէ ի վեր Մարօքի մէջ Գերմանիոյ քաղաքականութիւնը եղած է աննպաստ տպաւորութիւն մը արծարծել Ֆրանսացիներուն նկատմամբ։

Տր. Մօշանի սպանութիւնը տեղի ունեցաւ է Մարաքէշի մէջ. որ 60,000 բնակիչ ունի։ Մարոքի արեւմտեան ծովեզերքէն 100 մղոն հեռի, Ֆասի հարաւային արեւմուտքէն 250 մղոն հեռի։

Նախարարաց խորհուրդը որոշեց արտաքին գործոց նախարար Մ. Բիշօնի առաջարկին վրայ Ուճայի նաւահանգիստ զօրք հանել, մինչև որ Մօշանի սպանութեան առթիւ Մարօքի կառավարութիւնը գոհացում տայ։ Ֆրանս. կառավարութիւնը կը պահանջէ Մօշանի սպանիչներուն պատժուիլը սպանուած տոքթորին ընտանիքին դրամական հատուցում մը և Մարօքի մէջ Ֆրանսական բարեգործական հաստատութիւն մը հիմնելու համար կարեւոր գումարի մը վճարումը։ Կառավարութիւնը անմիջապէս ֆրանսացի զօրքերը ետ պիտի քաշէ Ուճայի նաւահանգիստէն, գոհացում տալուն պէս։

∴ Անգլիական հիւպատոսարանին վրայ ևս յարձակում մը եղած ըլլալով. Անգլիա պիտի գործակցի Ֆրանսայի։

Մ. ԼՈՒՊԷԻ ԱԶՔԸ.— Բնաւ ճշմարտութեան հետք մը չկայ այն հեռագրական լուրին մէջ թէ Ֆրանսայի նախագահ Մ. Լուպէի աչքին վարագոյր իջած ըլլայ։ Նախագահ նախագահը ինք անձամբ հերքեց այդ զրոյցը Երկրագործական հանդերոյթի մը նախագահելով կատակի ձեւով ակնարկեց այդ զրոյցին և ըսաւ.— «Ինչպէս կրնաք տեսնել, սիրելի՛ բարեկամներս, հակառակ չրջան ըրած զրոյցներուն, ո՛չ էնֆլուէնցայէ կը տառապիմ ոչ ալ աչքս վարագուրելու սպառնալիքին տակ կը գտնուի։

ՊԱՏԵՐԱԶՄԱՇՈՒՆՔ ՃԱՌԵՐ ՖՐԱՆՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԻՆ ՄԷՋ.— 20րդ զօրաբանակին, որուն կեդրոնն է Նանսի, հրամատար զօրավար Պայեու և գնդապետ Կէօր պատերազմաչուչ ճառեր արտասանեցին. երբ գնդապետը որ իր վառառողջութեան համար հոն գըստեան կոչուած է, հրաժեշտ կ'առնէր սպաներէն և իր հրամայած զօրագունդէն։ Գնդապետ Կէօր ըսաւ.—«Ամպարշիկ վախճանին հասած ըլլալով. մեծ ցաւս ա՛յն է որ իմ զօրագունդս կը թողում երեսունչինգ տարիներու ծառայութենէ մը վերջ, առանց տեսնելու Գերմանիոյ դէմ այն վրէժխնդրական պատերազմը, որուն կը սպասենք ամէն օր։ Երկու տարի առաջ խորհեցայ թէ այդ վայրկեանը եկած հասած է վերջապէս։ Աւա՜ղ, երազս չիրականացաւ։ Բայց այս պատերազմը պիտի գայ ապահովաբար, և կը վստահացնեմ ձեզ թէ 26րդ հետեւակազօրագունդը Գերմանացիներուն պիտի ցուցնէ թէ ի՞նչպէս մարզուած է»։ Այս բառերը արտասանեց գնդապետ Կէօր որ ծագումով Ալզասցի է. ի ներկայութեան զօրավար Պայեուի, որ յետոյ բաւ.— «Արդարապէս յիշեցուցիք մեզի թէ 1905ին քիչ մնաց պատերազմ պիտի ունենայինք։ Թո՛ղ գայ այդ պատերազմը։ Ցուսա՛նք որ 26րդ զօրագունդը Ֆրանսական ազգին միւս ուժերուն հետ պիտի նպաստէ կրկին ձեռք բերելու կորսուած գաւառները»

ՔԻՄՆԻԿ

«ՓԻՒՆՋ» ԼՐԱԳՐՈՅ ԱՐՏՕՆԱՏԷՐ - ԽՄԲԱԳՐԱՊԵՏ Հ. ՄԲՐՈՍ ԷՖ. ԱԼԱՃԱՃԵԱՆԻ ՄԱՀԸ

Ցաւով կը ծանուցանենք մահը վաղեմի լրագրպետի մը՝ Համբարձում էֆ. Ալաճաճեանի, որ տեղի ունեցաւ Զարեքշաբթիէն Հինգշաբթի լուսնայոյս գիշեր, առաւուան ժամը 8ին, Սկիւտարի Հօմ Սքուլի կիոց՝ իր բնակարանին մէջ։ Համբարձում էֆ. առողջ ու հանգիստուն կը վերադառնայ իրիկունը և ճաշէն ետք կ'սկսի շաբաթ օրուան Փունջի համար ձեռագիր գրել մինչեւ գիշերուան ժամը վեց. երբ պառկելու կ'ելլայ։ Ննջասենեակին մէջ յանկարծական անհանգստութիւն մը ե՛զգայ որուն աւտիճանական տկարանալը տեսնելով ընտանեկան պարագաները իսկոյն կը դիմեն բժշկին որ չգտնուիր ու Տէր Տաճատ հօր՝ որ կը փութայ հոգեւոր սնունդ մատակարարել։ Համբարձում էֆ. Թէեւ վերջին ծայր տկարացած, սակայն չի կորսնցներ իր գատողութիւնը և քահանային հետ կը կրկնէ Հաւատանքն ու Մեղաց և Ս. Հաղորդութիւնն առնելէ քիչ ետք հոգին կ'աւանդէ։

Հանգուցեալը ընիկ Պոլսեցի. ծնած է 1840ին և նախնական դաստիարակութիւնը ստացած Ս. Փրկչի Որբանոցին մէջ, որ այն ատենուան ամէնէն բարեկարգ հաստատութիւնն էր կրթական տեսակէտով։ Լաւ Հայերէն սորված էր ու գրաբար և աշխարհաբար լեզուները հաւասար կարողութեամբ կը գրէր, առանց մեղանչելու լեզուական հին ոճին դէմ. հմուտ էր նաև Տաճկերէնի և Իտալերէնի։

Փոքրիկ հասակին մտած էր ուսուցչական ասպարէզը և սկսեալ Փրկիչէն դասախօսած էր այլ և այլ վարժարաններու մէջ։ Տօքթ. Բ. պէյի ընկերակցութեամբ նախապէս սկսած էր հրատարակել գրական և ընտանեկան հանդէս մը, զոր բաւական ատեն խմբագրելէ ետք բանտուած և 1863ին Փունջի արտօնութիւնն ստանալով, ինք իր անձնական խմբագրութեամբ հրատարակած էր Փունջը. որուն կապուած էր ամբողջ էութեամբը մինչեւ մահուան օրը։

Խմբագրական կեանքի մէջ յամառ հետեւող մըն էր իր նախասիրած սկզբունքներուն, և ինչ ձեւով որ սկսած էր խմբագրել Փունջը առաջին թիւէն, մինչեւ վերջին թիւը յաջողած էր նոյն ձեւին մէջ պահել իր սիրական Փունջին ձեւով լեցուած գաղափարներով ու ամբողջ խմբագրութեամբ։ Նոյն իսկ խմբագրատունն ալ երբեք չէր փոխած և գրէթէ Փունջի առաջին տարիներէն ի վեր հաստատուած էր Պալըք-Բազարի Նաֆ-ա խան։ Ջերմ պաշտպան էր լեզուի ու ոճի մաքրութեան և ամէն տարի պարբերաբար կը քննադատէր լեզուական նորութիւնները ախորժ քննադատելով ամէն թերթ ու գրող որ Փունջի լեզուէն տարբեր լեզու կը գործածէ։

Խմբագրական կեանքը բաւական աղմկալից եղած էր ուր նշանաւոր է Գորսամկնամարտութիւնն որ այնքան կիճարանութեան նիւթ եղաւ իրեն ու Մասիսի հ. Նգուցեալ խմբագրապետ Կ. Իւթիւճեանի միջև, ինչպէս նաև Փունջի ու Փունջի բաւարարը, զոր հանգուցեալ Ներսէս Պատրիարք հրապարակաւ ըրած էր և եւեթն ալ հրապարակաւ ներում խնդրեց Ալաճաճեանէ։

Համբարձում էֆ. Թէեւ արագութեամբ կակուղ ու փափկանկատ, սակայն Փունջի մէջ սրամիտ քննադատ մըն էր, ուր կը ձաղկէր ամէն մոլութիւն ու ապօրէնութեան, առանց նը. կատի առնելու թէ իր գրիչը ո՞րքան պիտի վնասէր թերթին նիւթականին։

Թերթէն դուրս ալ կանոնաւորութիւնը պաշտող, կոկիկ, հաշուագէտ, խնայող ու միմիայն դրամը անհրաժեշտին ծախսող մարդ էր, մօտաւոր թիւի մը հին Պատուելիներուն։ Ամէն բանը հոլով էր, մինչեւ իսկ քաղաքական գեղուածքն ալ զորս կանոնաւորութեան տակ առած էր։ յիշատակներ ունէր քառասուն-լիսուն տարեկան գմլեի մը, գրիչ մը՝ երեսուն տարուան, ծիրմարմ մը քսանչինգ տարուան և վերջապէս այս կարգի բազմաթիւ առարկաներ զորս խնամով կը պահէր ու առէջթօտներ կը պատմէր անոնց վրայ մտերմական շրջանակներու մէջ։

Առոյգ կազմուածք մը ունէր և առողջութիւնը երբեք չէր խանգարուած։ Եռեւէն քալուածքը տեսնողը զինքը իր տարիքին հաղիւ կէսը կը կարծէր։ Կը կրէր միշտ չագանակագոյն վերարկու, եւ վիզին անպակաս էր ճերմակ մեծ տաքէ նուրբ թաշկինակ մը, քրտինքէն ու փոշիէն զերծ պահելու համար մարմինը։ Միջահասակ, ճերմակ պեխերով, հանակերեի դէմքով անձ մըն էր։ Խիստ մաքրասէր էր, որուն կը պարտէր մեծ մասամբ իր մարմնին առողջութիւնը։ Ունչ ու հանդարտ բնաւորութիւն մը ունէր, ու «այ օրը» բացատրութիւնը յաճախ կը կրկնէր երբ քիչ մը կիրք դնէր վիճաբանութեան մէջ։

Երբ որպիսութիւնը հարցնէինք, փունջ կը կապեմ, կը պատասխանէր ժպտագին եւ և սկսէր դառնացած ոգեով գանգատիլ լրագիրներու լեզուին ու իր գաղափարին ու սկզբունքներուն հակառակող յօդուածներէն։

Կը զարմանար եւ չէր կրնար խելք հասցնել թէ օրաթերթերը ի՞նչպէս կրնան հինգ վեց հազար թերթ ծախել ամէն օր. մինչդեռ իր կարծիքով պէք չէր որ անոնք քաջալերութիւն գտնէին ընթերցողներէն։

Ինք մասնաւոր յաճախորդներ ունէր Փունջի համար, որոնք յատուկ նական սիրահարներն ու բաժանորդներն էին թերթին եւ որոնց վրայ տարին մէկ քանի անգամ յիշատակութիւն կ'ընէր թերթին մէջ այլ եւ այլ առիթներով։

Վերջերս սկսած էր իրեն աշխատակցիլ երէց որդին Սիմոն էֆ. ոչ պէք եղած հմտութիւններն ունի մեքոր աշխարհաբար կը գրէ հօրը պէս և ջերմ հետեւող մըն է հօրը խմբագրական սկզբունքներուն։

Իսկ ընտանեկան կեանքի մէջ տիպար հայր մըն էր Ալաճաճեան, ամուսնացած էր համեստ, հեզ ու պարկեշտ տանտիկնի մը հետ և այր ու կին դրախտանման բոյնի մը վերարծած էին իրենց բնակարանը, ուր կարգապահութիւն, օրինաւորութիւն և համեստութիւն կը տիրէր։ Կը թողու չորս զաւակ ու այրի մը որոնց կը փութանք մեր խոր դաւակցութիւնը յայտնել այս դառն կորստին համար որ կորուստ մըն է նաև լրագրութեան համար։

Ալաճաճեան էֆ. Պատրիարքարանի ժողովներուն մէջ երկար պաշտօնավարութիւն ունեցած է և իր ուղղամտութեանն ու պարկեշտութեանը համար կայս. կառավարութենէն գնահատուած էր 3րդ կարգի Մէճիտիէ պատուանշանով ու ամսական 10 ոսկի նպաստով։

Գրաբար լեզուի դասաւանդութեան համար հրատարակած է մէկ քանի տետրակներ։

Ա. շուշտ այս ափ յատոյ գրութեան մէջ կարելի չէ պատկերացնել կէս դարու մամ փոյլած լրագրական կեանքը մը, որ մեծ շահեկանութիւն ունի իր ժանրամանութեան մէջ։ Ինչպէս ստորեւ հրատարակուած մահագրէն կերեսի յուղարկաւորութիւնը տեղի պիտի ունենայ այսօր ժամը 8ին (Ը. Թ.) Սկիւտար Ս. Խաչ եկեղեցին մէջ։

12,000 ՈՍԿԻԻ ԿՏԱԿ ՄԸ Ս.ԶԳ. ՀԻՒԱՆԴԱՆՈՑԻՆ

Բարիզաբնակ Ազն. Տիկին Թագուհի փաշա, քոյր հանգուցեալ Տօքթ. Խորասանճեանի և կողակից հանգուցեալ Եգիպտահայ Թագաւոր փաշա Ճակոբեանի, իր յօժար կամքով Ս. Փրկչեան Ազգ. Հիւանդանոցին կտակած է 12,000 ոսկի։ Ինչպէս կը գրէ մեր Թղթակիցը, բարերարուհի Տիկինը Մարտ 9ին հրաւիրելով Բարիզի հոգեւոր հովիւ Տ. Վռամշապուհ Ա. քհ. Քիւլարեանը, անոր վաւերացնել տուած է այս կտակը և հոն ներկայ գտնուողներ Տեարք Ս. Սպարթալեան, Մաքսուտ Սիմոն Մաքսուտեան և Միքայէլ Ճարութիւնեան, իբրեւ վկայ ստորագրած են։

Այս կտակուած գումարով Բերայի Շիտակ Ճամբուն վրայ տուներ պիտի շինուին կամ գնուին և անոնց վարձքը բարերարուհի Տիկինը պիտի ստանայ մինչեւ իր մահը. և յետոյ պիտի յատկացուի Ազգ. Հիւանդանոցին։ Արդէն տակէ առաջ այս կտակի մասին Ս. Պատրիարք Հօր տեղեկութիւն տուած էր և այժմ ալ կտակը Պատրիարքարան պիտի ղրկուի Բարիզէն, հարկ եղած պաշտօնական գործողութիւնները կատարուելու համար։

Բարերարուհի Տիկին Թագուհի փաշա աղջիկն է հանգուցեալ Ակնեցի Պետրոս Ամիրա Խորասանճեանի և մօր կողմէ թոռն է Ակնեցի Կէլկէլեան Ամիրայի և քոյրը հանգուցեալ բժշկապետ Տօքթ. Խորասանճեանի։ Տիկին Թագուհի փաշա Ճակոբեան քոյրն է Տիկին Մաքսուտ Սիմոն պէյի։ Տիկին Թագուհի փաշա իր ամուսնին մահէն վերջը ամուսնացաւ անգլիացի մեծանարուստ ազնուականի մը հետ, որ մեռաւ վերջերս մեծ հարստութիւն մը ժառանգ թողլով։ Բարերարուհի Տիկինը իր նախկին ամուսնէն ունի մանչ զաւակ մը՝ Պօղոս պէյ։

ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԻՆ ՍԱԿԱՅՈՅՑԸ

Պատրիարքարանի 4000 ոսկիի բացը գոցելու պաշտօն ունեցող Վարչական Մասնախումբը, ի մէջ այլոց որոշած է նաև որ Պատրիարքարանի մէջ տեղի ունեցած դիւանական գործողութիւնները որոշ սակագնի մը վրայ տեղի ունենան։ Այսպէս, Ս. Պատրիարք Հայրը երէկ որոշեալ սակագիններու ցուցակներն մէկ մէկ օրինակ ղրկեց Պատրիարքարանի բոլոր դիւաններուն, ըստ այմմ գանձուելու համար դիւանական ծախքերը.—

Ա. Կոնդակագիր. — Առաջնորդական Կոնդակ՝ Մուգաթայէն %20. Տեղապահութեան Կոնդակ՝ Մուգաթայէն %10. Դաւառ. Վարչութեանց Կոնդակ՝ Մուգաթայէն %10. Դաւառ. ատժամեայ Վարչութեանց Կոնդակ՝ Մուգաթայէ %5. Պոլսոյ Թաղ. Խորհրդոյ Կոնդակ՝ քանչէլէրէն %10. Ատժամեայ քանչէլէրէն %5.

Բ. Արտօնագիր.—Առաջնորդի՝ Կայս. Պէրաթ ստանալու՝ 500 ղրշ., Տեղապահի Կայս. Հրովարտակ ստանալու՝ 250 ղրշ., Եկեղեցւոյ շրջափակի մէջ Թաղուելու՝ 5000 ղրշ., Վիճականութեան կազմակերպութիւն և Ժառանգական Տոմարով հանգանակութիւն՝ % 2, Կրթական և բարեգործական հաստատութեանց ի նպաստ հանդէսի՝ %5, Շրջագայելի զանձանակի արտաքին հասոյթէ՝ 50 ղ., Պատրիարքարանի ձեռքով փոխադրուած կամ փոխանցուած գումարներէ %3 ղրշ.։

Գ. Վաւերագիր.—Մէկուն 500լ. Օ. Կտակներու վաւերացման՝ իւրաքանչիւր օրինակէն 50 ղրշ., 500է 1000 լ. Օ. 150 ղրշ. իսկ 1000 ոսկիէ վեր քանակին %1½. Կտակներու ջնջման համար վաւերացման տուրքերուն միւնոյնը՝ %1½. Կտակներու յաւելուած ընելու իւրաքանչիւր օրինակի 20 ղրշ.։ Կրթական և բարեգործական հաստատութեանց կանոնագրի վաւերացման՝ 100 ղրշ.։ Թաղական հաշուոց վաւերացման ըստ կարեւորութեան 25է 50 ղրշ.։ Կտակային հաստատութեան հաշիւներու վաւերացման քանակին %½. Ստորագրութեան և կնքոյ վաւերացման իւրաքանչիւր անունի՝ 50 ղրշ.։

Դ. Վկայագիր. — Ժառանգական վկայագիր որոշեալ քանակութենէն %2, Ժառանգակն վկայագիր Պատրիարքարանի մէջ դատավարութեան քանակին %2½. Ժառանգական վկայագիր առանց քանակի իւրաքանչիւր անունի ըստ կարեւորութեան՝ 50, 100, 150, 200 ղրշ.։ Ծննդեան, մկրտութեան, մահուան վկայագիր իւրաքանչիւր անունի 50 ղրշ։ Արժանաց և բարի վարուց վկայագիր իւրաքանչիւր անձի 20։ Ամուրիութեան և դուրս պակուելու վկայագիր՝ ըստ կարեւորութեան անձին՝ 20 ղրշ.։ Փոխանորդութեան վկայագիր 50 ղրշ.։ Դատարութեան վկայագիր հրամանին հետ՝ ատիճանաց հաշուեմամբ։ Աղքատութեան և կարօտութեան վկայագիր ձրի կը տրուի։ Վկայագիրներու կրկնակ օրինակներու իւրաքանչիւրէն 20 ղրշ.։

ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Ազգ. Պատրիարքարանի

Վարչական ժողովով որոշուած լինելով արդիւնաւորել ու կանոնաւորել ազգայնոյ կողմէ ինպատ Պատրիարքարանի վճարուած տրոց գանձումը և դիւրացնել եկեւմական կարգադրութիւնը, յարմարագոյն դատուեցաւ հաւաքիչի ձեռօք գանձուիլը դադարեցնել և ուղղակի Պատրիարքարանի բարպանաց ձեռօք հաւաքել տուրքերն յատկացուելով այդ գործին բարպանապետ Մարտիկ և աւագ բարպան Մելքոն աղաները և ի հարկին ուրիշներն ալ նոյն նպատակին գործածուելով։

Վարչական այս կարգադրութիւններն ներկայ յայտարարութեամբ ծանուցուելով մայրաքաղաքի մարզնէէից, կը հրաւիրուին ըստ այմմ կատարել պարտ ու պատուական վճարումներն՝ բարպաններուն ներկայանալուն, դիւրացնել անոնց աշխատութիւնը, և կատարել հանդէպ Պատրիարքարանի իրենց ունեցած պարտականութիւնը։

(ԿՆՔ)

ԱՄԵՆԱՑՆ ՀԱՅՈՑ Ս. Հայրապետը

Վարդապետական Լանջախաչ շնորհած է Վանայ Առաջն. Տեղապահ Տ. Ներսէս Ծ. Վրդ. Խապայեանի։

ԿՐՕՆ. ԺՈՂՈՎՈՑ որոշմամբ կիրակի օր Տ. Գրիգորիս Սրբազան Եէնիգարաբի եկեղեցիին մէջ քահանայ պիտի ձեռնադրէ տիրացու Ճակոբ Դէորգ Ճակոբեան։ Իսկ Պատ. Փոխանորդ Սրբազանը նոյն օրը Սամաթիոյ եկեղեցիին մէջ քահանայ պիտի ձեռնադրէ ուսուցիչ Պետրոս էֆ. Երէցեանը։

ՌՈՒՄԱՆԻՈՅ Նորընտիր Պատ. Փոխանորդ Տ. Վահան Ծ. Վ. Ճակոբեան մէկ քանի օրէն իր նոր պաշտօնատեղին կ'ուղեւորի։ Պատրիարքական դռնդակը երէկ գրուեցաւ Ս. Պատրիարք Հօր յանձնարարութեամբ։

Ս. ՊԱՏՐԻԱՐՔ Հայրը երէկ առաւօտ նախագահեց Ղալաթիոյ Ս. Լուսաւորիչ եկեղեցւոյ արարողութիւններուն և քարոզ խօսեցաւ խաչն ուխտաւորներու ներկայութեան։

Ս. ՊԱՏՐԻԱՐՔ Հայրը Ազգ. Պատրիարքարանի մէջ Հայ. Ս. Եկեղեցւոյ բոլոր եկեղեցականներու լիակատար մէկ ցուցակը ունենալու համար, զանազան տեղերէ տեղեկութիւններ հաւաքելու ձեռնարկած էր։ Ն. Սրբազնութեան կողմէ այս անգամ Պարսկատանի Առաջնորդ Տ. Սահակ Արքեպսկ.ի գրուած նամակով մը խնդրուած է որ Պարսկաստանի և Հնդկաստանի մէջ գտնուած եկեղեցականներու ցանկը՝ յարակից անհրաժեշտ ծանօթութիւններով ղրկուի Պատրիարքարան։

Ս. ՊԱՏՐԻԱՐՔ Հայրը գրով մը յանձնարարեց Բերայի քարոզիչ Տ. Հըմայեակ Սրբազանի, յարմար առթիւ մը վարդապետական գաւազանի արտօնութիւն տալ Տ. Մարկոս Վ. Դարագաչեանի, որ աբեղայ է ցարդ։

ՆՈՐ ԲԱԶԱՐՈՒ (Գալլիպոլի) մէջ մարտան մը շինութեան համար Իզմիրի մէջ նուիրահաւաքութիւն կատարելու մասին Գալլիպոլի Առաջնորդ Տ. Թաթուլ Ծ. Վրդ. հրաման խնդրած էր Ս. Պատրիարք Հօրմէն։ Պատրիարքարանը գրեց Առաջնորդին թէ պէտք է Իզմիրի Առաջնորդ Սրբազանին դիմել ուղղակի և նախ անկէ ստանալ հրաման։

ՏԻՍ. ՄԱՐԳԻՍ Զ. ԲԾՇԵԱՆ իր ծննդավայրին Դաւրա (Սեբաստիա) գիւղի Ս. Աստուածածին եկեղեցիին համար Աւագ սեղանի ոսկեհուռ սնդուսէ ծածկոց մը նուիրած է։

ՈՒՍՈՒՑՉԱՑ Օգնութեան Ատուկի Հոգաբարձութիւնը հրաւիրուած է նիստ գումարել առաջիկայ երեքշաբթի օր Դալաթիոյ Խորհրդարանին մէջ։

ՍԱՄՍՈՆԻ Առաջն. Փոխանորդը և Քաղաք. Ժողովը գրով մը Պատրիարքարան դիմած և Առաջնորդին իր վիճակը վերադառնալը խնդրած են։ Երանի՛ Սամսոնցիներուն։ Պատրիարքարանը այժմ չփոթած կը ջանայ հակընալ թէ՝ թեր ու դէմ գրուածներուն որո՛ւն հաւատալու է։

ՅԷՐԻՒԻՒՂԻ Թաղ. Խորհուրդին Բ. Ատենապետ ընտրուեցաւ նաև՝ անդամներէն Ճակոբ էֆ. Պարի.

ԱՒՇԱԿ ԵՖ. ՈՒՆՃԵԱՆ ըստ իր սովորութեան այս տարի ալ այցելեց Թօփգարաբի վարժարանը և նուիրեց ներկայ սաստկաշունչ օդերու բաւականաչափ հանքածուխ և փայտ։ Աղքատ ընտանիքներու ալ նպաստեց։

ՅԱՒՕՐ կը ծանուցանենք մահը Վիչէն աղա Ճարութիւնեանի, որ Բերայի չշքանակներուն մէջ ծանօթ է իր Քիւչիւք Վիչէն անունով։ Հանգուցեալը հակառակիր առաջացած տարիքին դեռ կայտառ էր։ Աշխատասէր գործունեայ և բարեպաշտ էր, խիստ ընտանեսէր այնպէս որ ինք ամուսնացած չըլլալով իր բոլոր հոգածութիւնը նուիրած էր քոյրերուն և քեռորդիներուն ընտանեկան նախանձելի կենցաղին։ Այս առթիւ մեր ցաւակցութիւնները կը յայտնենք թերթիս գրաչարպետ Ճակոբ էֆ. Հէքիմեանի որու մարեզբայրն է հանգուցեալը և Հէքիմեան և Ճարութիւնեան ընտանիքներուն։

ՅԻՍ. ԱՄԵԱՅ ՅՈԲԵԼԵԱՆ ՔԱՀԱՆԱՑՈՒԹԵԱՆ ԱՐԺԱՆԱՑՆՈՒ Տ. ԳՐՊ. Ա. ՔՀ. ՍԻԹԵԱՆԻ

Ս. ԼՈՒՍԱՒՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻՈՅ ԳՈՒՆԱԿՈՒՄՆՔԻ

Ցորելեար Պատուական քահանային յիսնամեայ քահանայութիւնը կը լրանայ սարեւոյս Մարտ 17ին, շաբաթ օր, վաղը որուն համար արժանաւոր հանդէս մը կատարել ձեռնարկած ենք։

Սկիւտարի Երեք Թաղերը, ինչպէս յայտնի է, պաշտօնապէս միացած են. ուստի Ս. Խաչ եկեղեցւոյ Քահանայից Դասը իրաւունք ունենալ կը կարծէ ստանձնելու սոյն հանդէսին կազմակերպութիւնը միացեալ թ. ղերէն միոյն ծերունազարդ Աւագերէցին ի պատիւ և քաջալերութիւն, որ յիսուն տարիներ կարողացած է անբասիր կեանք մը ունենալ, քահանայագործութեանը մէջ ցոյց տալ եռանդուն գործունէութիւն մը, ըլլալ խղճամիտ ուսնդապահ մը եկեղեցւոյ կարգաց ու կանոնաց, երբեմն միշտ անձանձիր ծառայութեամբ մը, եւ իրաւամբ ժողովրդեան սէրը ու համակրանքը վայելել իբրեւ բարի և աշխատասէր տիպար մը քահանայութեան։

Պատուարժան ժողովուրդը միշտ գիտցած է ինչպէս վարժարանին, նոյնպէս եկեղեցւոյն արդիւնաւորապէս ծառայող պաշտօնեայն պատուապրել և քաջալերել ոչ միայն ընծայելով անոր բարոյական յարգանքը այլ եւ մատուցանելով անոր իր նիւթական գնահատութիւնը անոր վաստակաբեկ կեանքին եւ անձ ուշը ծառայութեան ի վաստակութիւն։

Մեծ ուրախութիւն պիտի պատճառէ արդարեւ, ժողովրդեան յարգանաց ապացոյցը ծերունազարդ քահանային որ սակայն դժբախտաբար այժմ իր հիւանդութեան անկողնոյն քամուած կը տառապի և ալ աւելի մեծ պիտի ըլլայ իր մխիթարութիւնը երբ իր անկողնոյն շուրջը տեսնէ իր ժողովուրդը որ եկած է շնորհաւորել զինքը, իւր յիսնամեայ Ցորելեանին առթիւ ընծայելով անոր սովորական յարգանքէ մը վեր իրական յարգանաց հաւատիքը իւր սրտաբուղխ նուիրատուութեամբ որուն արժանի է արդարեւ։

Այս առթիւ վաղը առաւօտ, Մարտ 17, յաւուր Ս. Պատարագ պիտի մատուցուի Գուլգուտնոյի Ս. Լուսաւորիչ եկեղեցւոյն մէջ, ուր ներկայ պիտի գտնուին Երեք Թաղերու քարոզիչները եւ քահանայ եղբայրները եւ յետ աւարտման Ս. Պատարագի պաշտաօնական ընդունելութիւն մը պիտի կատարուի ծերունազարդ քահանային տան մէջ ի գուլգուտնոյ։

Ի դիմաց Ս. Խաչ Եկեղեցւոյ
Քահանայից Դասուն
Աւագ քհց՝ ԽՈՐԷՆ ՔՀ. ՔԱՇԱԼԵԱՆ
1907. Մարտ 15, Սէլամլեք

Դաս.—Սկզբնաւորութիւն ժամերգութեան 1½, Ս. Պատարագ 3։

Այրի Տիկին Գայիանէ Համբարձումեան և զաւակունք, Տէր և Տիկին Յովհաննէս էֆ. Շալճեան և զաւակունք, Տիար Արմենակ Մաղեան՝ ի Մանչեսթր, Տէր և Տիկին Մկրտիչ, Ասեփան և Համբարձում Գալանոզեան և զաւակունք, Տէր և Տիկին Աթանիկ Գալանճեան և զաւակունք, Տէր և Տիկին Մկրտիչ Գալանճեան և զաւակունք, Այրի Տիկին Սրբուհի Ժամակոչեան, և զաւակունք, Պետրոս Ժամակոչեան, Տէր և Տիկին Քերովբէ Կիւմրիշեան և զաւակունք, Մէրթլէյ Գարայեան և համայն ազգականք ու բարեկամք ցաւ ի սրտի կը ծանուցանեն զդառնակսկիծ մահ

ԱԶՆՈՒԱՇՈՒՐՔ
ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ԷՖ. Ս. ԱԼԱՅՃԵԱՆԻ
ԲԱԶՄԱՐԴԻՒՆ ԵՒ ՎԱՍՏԱԿԱԲԵԿ
ԱՐՏՕՒԱՏԵՐ-ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆ «ՓՈՒՆՋ» 44ԱՄԵԱՑ
ԼՐԱԳՐՈՑ

որ յանգեալ ի Տէր յետ կարճատեւ հիւանդութեան, հինգշաբթի գիշեր, ի հասակի 67 ամաց, ի խոր սուգ և յանմխիթար թախիծ մատնելով իր կինը և չորս զաւակները։

Վաստակաւոր հանգուցեալն յուզարկաւորութեան տխուր արարողութիւնը պիտի կատարուի Ուրբաթ, Մարտ 16, ժամը 3ին 8ին (Ք. Թ.), Ակիւտարի Ս. Խաչ եկեղեցւոյն մէջ։

Այրի Տիկին Մարիամ Ճարութիւնեան, Այրի Տիկին Սոֆի Մ. Հէքիմեան և զաւակները, Այրի Տիկին Արուս Ճարութիւնեան եւ զաւակները, Ճակոբ էֆ. Հէքիմեան, ինչպէս նաեւ ազգականները եւ պարագաները խոր ցաւով կը ծանուցանեն մահը

ՎԻՉԷՆ ԱՂԱ ՅԱՐՈՒԹԻՒՆԻ

(ՔԻՒՉԻՒՔ ՎԻՉԷՆ)

որ կարճատեւ հիւանդութենէ ետքը կնքեց իր մահկանացուն, խոր սուգի մէջ ձգելով իր քոյրերը, քեռորդիները և բոլոր ազգականները։

Ցուղարկաւորութեան տխուր հանդէսը պիտի կատարուի վաղը, Ուրբաթ 16/29 Մարտ, ժամը 7ին իր Տօլապ-Տէրէի բնակարանին մէջ, ուրկէ հանգուցեալին մարմինը թափորով պիտի փոխադրուի Բերայի Ս. Երրորդութիւն եկեղեցին և պիտի ամփոփուի Շիշլիի Ազգ. գերեզմանատունը իր ընտանիքին յատուկ դամբարանին մէջ։

Բերա, Տոլապ-Տէրէ,
15/29 Մարտ 1907

ԲԱՐԻԶԻ ՊՕՐՍԱՆ

BOURSE DE PARIS

28 Մարտ 1907

Ֆրանսական 3%	94.72
Օսմանեան Միացեալ	93.20
Երկաթուղի	148 50
Պանք Օթթօման	694.—

ՐԷՍՄԻ

ՆԸՇԱՆ

Այսրն վիլայէթի պէլէտիյէ թապիպի իզլէթլու Անմէտ էֆէնտիյէ տէօրտիւնճի բիւմպէյտէն Օսմանի նշանը ալեսի իսան պույրուլմուշ ալը։

ՆԵՐՔԻՆ

ՇՈՒԼՏԱԿԱՆ

Շուլտական պատուիրակութիւնը երէկ առաւ չոգեմակոյկով պատոյ մը կատարեց Վասֆորի մէջ և այցելեց Պէյլերպէյիի Պալատը։ Ցետոյ այցելեց նաև Մեծ-Շուլան և Սիւլէյմանիէ մզկիթը։

ՊԱՂՏԱՏԻ Նախորդ կուսակալ Մէհմետ պէյ առջի օր Պոլիս ժամանեց։

ԿԷՕՐԻՒՃԷԻ կառավարիչ անուանուեցաւ Թասալի նախորդ կառավարիչ Ալաէտտին պէյ։

ՋԻՆՈՒՐԱԿԱՆ ՏՈՒՐԲԸ.—Պետական Խորհուրդը որոշեց որ Միլիթէ վարժարանին իսլամ չրջանաւարտները ինչպէս որ զերծ են զինուորական ծառայութենէ, ոչ-իսլամ չրջանաւարտներն ալ զերծ ըլլան զինուորական տուրքէ։

ՊՈԼՍՈՅ ՓՈՂՈՑՆԵՐԸ ԵՒ ՇԷՆՔԵՐԸ.— Պոլսոյ շէնքերուն թիւերը կանոնաւոր կարգի մը վերածելու ձեռնարկուեցաւ վասն զի յատ մը գետիններ զանազան մասերու բաժնուելով, ատոնց վրայ նոր շէնքեր կառուցուած են և սակայն թիւերը չեն փոխուած և կրկին թիւեր կը գործածուին։ Փողոցներու անունները կրող տախտակներն ալ պիտի նորոգուին։ Թիւերը և փողոցի անունները ցոյց տուող տախտակները յախճապակիէ պիտի պատրաստուին անարդար մնալու համար։

ԱՇՈՒԽԻ ԴԻՆԸ ՁԵՂՈՒԱԾ.— Ինչպէս երէկ գրեցինք, Քաղաքապետութիւնը խիստ հրամաններ տուաւ ամէն կողմ, 20 փարայէն աւելի ածուխ չծախել։ Այս հրամանը սկսաւ գործադրուիլ ամէն կողմ, շնորհիւ թաղապետական պաշտօնեաներու հսկողութեան։ Միւս կողմէ թէ՛ ծովի ճամբով և թէ չոգեկառքով մեծաքանակ ածուխ կը հասնի Պոլսոյ զանազան կողմերը, և կը ծախուի օխան 20 փարայէն։

ԽՈՌԱՎԱՐԱՐ.—Պոլսոյ ամբաստանեալ ատեանը դարձեալ 10 օր պայմանաժամ տուաւ Ակնայ Խորհ. գիւղացի Ճիւէյրօղլու Յովսեփի փեսայ Մկրտիչ Հավարաեանի որ խռովարարութեամբ ամբաստանուած է և փախստական։

ՀՐԵԱՆԵՐՈՒ Խաչամ Պաշիի փոխանորդին գիմումին վրայ Խամբրդ Պայրամի առթիւ առժամաբար և երաշխաւորութեամբ պիտի արձակուին թեթեւ յանցանքներու համար բանտարկուած Հրեաները։

ՓՐԷՏԻ ԼԻՕՆԷԻ բաժնետէրերու ընդ. ժողովը իր նիստը գումարեց Լիոնի մէջ։ Վարչական ժողովի տեղեկագիրը տակաւ բարգաւաճ կացութիւն մը ցոյց կուտայ։ Անցեալ չրջանին մէջ Պանքային հասոյթը եղած է 35 միլիոն ֆրանք։ Շահաբաժին որոշուեցաւ 55 ֆրանք, այսինքն նախորդներուն վրայ 5 ֆր. աւելի, և այս՝ հաշուելով ամէն ծախքերը, մէջը ըլլալով Ընկերութեան կեդրոնին, կեդրոնական չէնքին և բազմաթիւ մասնաճիւղերու նիւթական բարեւաւորութեան համար եղած մեծ ծախքերը։ Հակառակ այս յատկացումներուն, անշարժ հասոյթներու հաշուէն պակաս է երկու միլիոն ֆրանք։ այդ հաշիւը եղած է 35 միլիոն և 7 միլիոն անցած է նոր հաշիւին։ Այս գումարը հին չրջաններէ աւելցածներուն վրայ բարդելով կը գտնայ 27 միլիոն, իբր արամադրելի այդ հաշիւին։ Վարչական Խորհուրդը առաջարկեց և ընդ. ժողովը ընդունեց որ այս 27 միլիոնին 25ը պահեսի գումարին անցնի, որ այսպէս կը հասնի 125 միլիոնի, այսինքն Ընկերութեան դրամագլուխին կէսը։ Տեղեկագրէն կը տեսնուի թէ 1906ին արժեթուղթերուն գումարը եղած է 15½ միլիառ ֆր. 1905ին վրայ 1,439,168,200 ֆր. աւելի, ներկայանալով 606,138 արժեթուղթեր։ Գանձուած կտրօնների գումարը 1906ին հասած է 954 միլիոնի 1905է 889 միլիոնին դէմ, 25 միլիոնի յաւելում մը։ 1906 Դեկտ.ի վերջը հաշիւներու թիւն էր 483,206, նախորդին վրայ 31,976 աւելի։ Վարչական Խորհուրդին նախագահը ժողովին մէջ պնդեց այն պայմաններուն վրայ որոնց համար Խորհուրդը հարկ համարած էր չանաչաժինին գումարը 5 ֆրանք բարձրացնելով, գոհացում տուած ըլլալ յանախ արտայայտուած խնդրանքի մը։

ՊԱՆՔԱՆԵՐԸ գոց են այսօր և առաջիկայ երկուշաբթի օր։

ՕՐՈՒԱՆ ԴԷՊՔԵՐԸ

ԸՆԿՂՄԱՏ. — Միտիլէն ածուխ բեռցած Պոլիս եկող փոքր նաւ մը բուռն մրրիկի մը բռնուելով Քարապրունի մօտ ընկղմեցաւ։ Նաւը կը վարէր Քարտան Եանի և մէջը կային եօթը նաւաստի, Ազատարար վարչութեան կողմէ գտնուած կարգ մը թուղթերու համաձայն։ Նոյն վարչութիւնը թէեւ օգնութիւն փորձեց, բայց ժամանակին չհասաւ։ Բոլոր մարդիկը խեղդուեցան և նաւը բեռովը միասին կորաւ։

ԴՈՂՈՒԹԻՒՆ ՈՍԿԵՐՁԱՑ ՇՈՒԿԱՆ.— Առջի իրիկուն ուշ ատեն Մեծ-Շուկայ Ֆրանկիլ և Արշակ Կիւմրիշեան եղբարց գոնարեղէնաց վաճառատունը 8 հատ մատանի և վեց ղոյզ օղ կը յանձնուի վարպետ մ.։ Սակայն ժամանակը ուշ ըլլալուն փափանակ Պէտէտէն տանելու խանութին մէջ անկիւն մը կը ղեռեղեն ու կը մեկնին։ Հետեւեալ առաւոտն երբ խանութ կուգան մեծ կ'ըլայ իրենց զարմանքը երբ կը տեսնեն թէ 3 մատանի պակաս է։ Անմիջապէս ոստիկանութեան դիմում կ'ըլայ որ իբր կասկածելի՝ պահպան Շապանի սենեակը կը խուզարկէ և երեան կը հանէ յիշեալ երեք մատանիներուն հետ նաեւ այլեալ գոնարեղէններ։ Հաստատուելով որ այս գոնարեղէնները նոյն Շուկային մէջ զանազան խանութներէ վերջերս գողցուած գոնարեղէններն են, ոստիկանութիւնը սկսած է զանոնք վերադարձնել իրենց տէրերուն, հաստատ ապացոյցներ ձեռք բերելէ ետք։

ՀԵՌԱԳԻՐՆԵՐ

ԲԱՐԻԶ, Մարտ 27. — Երեսփ. Ժողովը վիճաբանեցաւ Զօր. Պայլուի չնորհազրկութեան վրայ։ Զօրավարը նամակ մը հրատարակած էր թէ հաւանական է որ պատերազմ ծագի Գերմանիոյ հետ։ Պատերազմական նախարար Զօր. Բիքառ յայտարարեց թէ զօրավարները պէտք չէ պատերազմի յայտարարութեան վրայ կարծիք յայտնեն։ Վարչապետը հաստատեց այս սկզբունքը և ժողովը 207ի դէմ 360 ձայնով վստահութիւն յայտնեց Դանլիֆին։

— Պանքոքէն կը հեռագրեն թէ Սիամի թագաւորը, բազմաթիւ հետեւորդներով այսօր Պանքոքէն ճամբայ ելեր է Մէնամբրոիի չոգեկառքով մը դէպի Մարսիլիա, ուրկէ Բարիզ պիտի երթայ։

ԼՈՆՏՈՆ.— Կապէսի իշխանը մասնաւոր Խորհուրդ մը գումարեց Մարլպորո Հաուզի մէջ։ Վիքթորիա թագուհին օրէն ի վեր մէկ անգամ միայն այս տեսակ մասնաւոր խորհուրդ մը գումարուած է։

ՀՌՈՄ.— Մ. Դիթոնի հիւանդութեան հետեւանքով քանորոյս ժամ յետաձգուեցաւ Ֆոն Պիւլով իշխանին հետ ունենալիք տեսակցութիւնը։

— Մ. Դիթոնի իշխան Պիւլովի հետ իր տեսակցութեան մէջ պիտի չելնէ Մարոքի խնդրին նկատմամբ Իտալիոյ համաձայնութիւնը Անգլիոյ և Ֆրանսայի հետ։

ՊԵՐԼԻՆ.— Պիւլով իշխանին Իտալիոյ արտաքին գործոց նախարար Մ. Դիթոնիի հետ տեսակցութեան մէջ պիտի յիշուի Մարոքի խնդիրը։

ՊՈՒԲՐԷՇ.— Հողագործներու վիճակին բարւոքման օրինագիծը ընդունուեցաւ Խորհրդարանէն։

ՍՈՖԻԱ.— Վարչապետը 600,000 ֆրանքի վարկ մը քուէարկել տուաւ Խորհրդարանին ի նպաստ երկաթուղիի պաշտօնէից։

ԹԱՆՃԷՐ.— Ֆրանսական ժանտարք և Լեգեոնի յաձանաւերը հոս ժամանեցին։

ԲԱՐԻԶ. — Անգլիա հաւանեցաւ Ֆրանսայի կողմէ Ուճայի մէջ ձեռք առնուած միջոցներուն։ Գերմանիա ալ բարեկամական պատասխան մը տուաւ։

— Սակարանին մէջ կացութիւնը աղէկ էր։ Պերլինէն և Լոնտոնէն եկած լուրերն ալ ցոյց կուտան թէ անգլիական քոնսոլիտէն և Հարաւ Ափրիկեան թուղթերը աղէկ բռնուած են։ Ռիո Թինթօ 2201ի ելաւ, 57 ֆր. չանելով, բայց սպանիական երկաթուղիի թուղթեր ծախուելով գիներն ինկան։

— Շէրպուրկի մէջ արկածի հետեւանքով պայթում մը տեղի ունեցաւ 146 թիւ Թորքիլանուին մէջ։

ՆԻՒ-ԵՈՐՔ.—Դատաւոր Քիցկէրլա ամբաստանեալ Թոն ենթարկեց մասնագէտ բժիշկներէ կազմուած յանձնաժողովի մը քննութեան՝ անոր մտաւորական վիճակը հաստատելու համար։

ԻԼԱՆ

Պէլճիքա տէվլէթի թէպասարնտան Մ. Թորտէֆրոտա Օրպաքէն մէտեուն միթէվէլիա Լէւոն պէյ թէրէքէնտէն պիրինճի Մահքէմէի թիճարէթ իլամիյա մահքիմ պի մաթլուպը օլան մէպալիդին թէէմմին թէսվիյէսի իչին միթէվէլիֆաի մումայիլէյհին միթէաբրիֆ օլուպ տաին մումայիլէյհ նամընա վէֆաի մէֆրուզ վէ մէրհուն պուլուրնան Ղալաթատա Խալիլ Փաշա օսգաղընտա քեսին 3 նումէրօլը խան վէ ալթընտա վագը 1 նումէրօլը մաղազա վէ Քարաքէյ ճատտէսինէ մէկզիր խանին ալթընտա 31 վէ 33 նումէրօլը իքի պապ մաղազալարին տէօրթ հիսսէ իթիպարիյա թէվսիի հատտը ինթիգալը իճրա գէրընմէյ օլան պիրէր բուպ հիսսէի չայիա ընդն բէյ ու ֆիրուսիթը մուվաֆֆգիյէթի թարաֆէյն իլէ գարարլաշտիրիլմէյ վէ հիսսէի մէրհունէի մէզքիւրէ էլեէվմ 2100 լիրան օսմ. պէտէլ իլէ թալիպի էօնտէսինտէ պուլունմէյ իտուկինտէն պէտէլը մէզքիւրէ զամմա դիյատէյ իչթիրայա թալիպ օլանլարին թարիխը իլանան իթիպարէն 15 կիւնէ գատար մանքէմէի թիճարէթ իճրա տարիէսինէ միւրաճաաթ էլէմմէլերի վէ միւտտէթը մէզքիւրէ խիթամընտա մուամմէլէի ֆէրարդիյէսինին մուվաֆֆգիյէթը թաթարաֆէյն իւզրէ եինէ սուրէթը գաթիյէտ իճրա իթիբիլէճէկի մաիւմ օլմագ իւզրէ, տարիէի մէզքիւրէտէն իլան օլունը։

ՆՈՐ ԵՒ ԿԱՐԵՒՈՐ ՀԻՒԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ ՄԸ

Ղուկաս Խաչատուր Միսաքեան եւ իրեն ժամանակակից իմացականին վրայ հայեացքներ

Դրեց՝ Ց. Գ. ՄՐՄՐԵԱՆ

Այս բանաստեղծական հատորը, որ կը պարունակէ 19 դարու թուրքահայոց՝ իմացական ու աբուեսական վիճակին վրայ չատ կարեւոր տեղեկութիւններ, 140 էջի մէջ, լոյս տեսած է կոկիկ տպագրութեամբ և կը ծախուի Պոլիսի գրավաճառներուն քով։

Գին 7½ ղրուշ

Դաւառներէն մեծաքանակ (20 է աւելի) և կանխավճար խնդրողներու համար 25% զեղչ։ Գրել հեղինակին անուանն ի Զարդարեան գրատուն, Կ. Պոլիս, Զաքմաքճըլար։

Վարամ էֆ. Ասատուրեանի զուտ Մօրուձկան իւղի ազդը կարդալ Դ. երես

ՍԱԿԱՐԱՆ

ՂԱԼԱԹԻՈՅ ՍԱԿԱՐԱՆԸ

ՕՍՄ. ՄԻԱՑԵԱԼ ԲՈՆՍՈԼԻՏԷ

Երէկ առաւօտ բացուեցաւ Օ.Ո.	101 08
Օրէկ իրիկուն գոցուեցաւ »	101 08½
Երէկուան էն բարձր գինը »	101.12½
» էն վար գինը »	101.02½

ՐՈՒՄԷԼԻԻ ԵՐԿԱԹՈՒՂԻ

Երէկ առաւօտ բացուեցաւ ֆր.	147.75
Երէկ իրիկուն գոցուեցաւ »	148 12½
Երէկուան էն բարձր գինը »	148.25
» էն վար գինը »	147.75

Շերքէթը Խայրիէ Օ.Ո.	42.50
Շերքէթը Խայրիէի Համիտիէ Օ.Ո.	4 90
Միտիլլիի Պանքա	6.—
Ականիկի « ֆր.	—.—
Քոմէրսիալ Ա. Ո.	9.10
Քարտաս Բրէվիլիէժիէ ֆր.	119.—
» Օրտինէ »	114 50
Իզմիրի քարտափ »	—.—
Օսմ. Ապանով. Ընկ. Օ. Ո.	4.80
Թրամվայի բաժնեթուղթ »	10 95
Ժիւիսսանս Թրամվայ » »	6.10
» պարտաթուղթ ֆր.	482.—
Տէրքոսի ջուրի ընկ. »	363.—
Անատօլ. Երկ. բաժնեթ. Ա. Ո.	18 37
Քարտափ Կ. Պոլսոյ ֆր.	459.—
Թրանվայ	62 —

ՕՈՒՆԱԿԱՆ ԹՈՒՂԹԵՐ

Ցունական փոխառութիւն ֆր.	362 —
Պանք Նաս. Կրէս. »	435.—
» » » Նոր Օ.Ո.	4.05
Լաւրիոն ֆր.	92.—

ԴՐԱՄՆԵՐՈՒ ԸՆԹԱՑՔԸ

Օսմ. ոսկին 100 ղ.էն	ղ. փ.
Ֆրանսական ոսկի	87.10
Անգլիական ոսկի	110 10
Բոլ	91.
Մէճիտ

«ՊՐԵՆԶՈՒՏԷ»-Ի ԱՐԿԱԾԱԼԻՑ ԹԱՐԳՄՈՒՆԸ — 54 —

ՏԻՐԷ ՍԱԼԷՍ

ՅԱՐԳՄԱՆԵՑ ՊԵՏՏԻՆ

Խարտեաշ Մազը

ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

ԱՆԺԷԼԻՆԱ ՎԷՐՏԻՅԷ

Պահ մը եաքը Անժէլինա յանկարծ գլուխը վերցնելով.

—Շա՛տ լաւ օրէնք է այդ օրէնքը, յարեց,

—Այո՛, Օրիո՛րդ, ի՞նչ կ'ըսէք, երկու միլիոն ֆրանքի անագին հարստութեան մը պիտի տիրանաք, սոսկա բացարձակ կերպով ճչդուած է. սակայն դուք տակաւին ունեցած ստակնիդ Մ. Ֆօրմօնի քով թողուցած էք,

—Սիրելի բարեկա՜մս, յարեց Անժէլինա, շատ անգամ անիմաստ ու ագէտ խօսքեր կ'ընէք, իմ ժառանգութիւնս ի՞նչ առնչութիւն կրնայ ունեցած ըլլալ նոտարին քով պահ տրուած գումարին հետ, այդ ի՞նչ պարապ խօսք էր որ ըրիք. ես Մ. Ֆօրմօնէն չեմ զատուիր բնաւ, հանգուցեալ մօրեղբօրս կտակած երկու միլիոն ֆրանքը թէեւ պզտիկ հարստութիւն մը չէ, սակայն միեւնոյն ատեն նոտարին չորս միլիոնը ի՞նչու աչքէ հեռացնելու անճարակութիւնը ունենամ, այդ երկու գումարներուն ամբողջութիւնը վեց միլիոն ֆր. կ'ընէ. ասկէ աւելի ի՞նչ կ'ուզէք որ ըլլայ։ Ակէ զատ չէ՞ք մտածէր որ Սէրժի անմեղութիւնը հաստատուելուն հաւանականութիւնը կայ,

—Շա՛տ պարապ խօսքեր կ'ընէք, Օրիո՛րդ, յարեց Պրիկարա, ենթադրենք որ Սէրժ միւնչեւ վերջը պնդէ իր անմեղութեանը վրայ, անոր կարեւորութիւն տուողը ո՞վ է։

—Ի՞նչ ըլլայ ըլլայ, ես կը յուսամ որ դատարանը պիտի հաստատէ Սէրժի անմեղութիւնը եւ անպարտ արձակէ զայն, չմոռնալով ես մօրեղբօրորդւոյս մարդասպան մը ըլլալուն չեմ հաւատար բնաւ։

—Ըսել է ուրիշի մը վրայ կը կասկածիք, յարեց Պրիկարա բարկութեամբ... կամ թերեւս ոճրագործը ուրիշ կին մը,... ըլլալ կը կարծէք։

—Ի՞նչ, ուրիշ կին մը ըսի՞ք. Աստուած իմ, կը զառանցէ՞ք Պարոն,

—Զառանցելու կամ չմոթելու ոեւէ պատճառ մը չունիմ. ըսածներս լոկ կասկածի արդիւնքներ են, որովհետեւ լսածս նայելով՝ ոճիրը գործուելէն վերջ կնոջ մը Հռովմ փողոցէն չուտաքայլ փախչիլը նշմարողներ եղած են,

—Շա՛տ լաւ, յարեց Անժէլինա, որուն դէմքը յանկարծական դալկութիւն մը պատած էր, այդ կինը ո՞վ կրնայ ըլլալ, չէ՞ գուշակեր, անկա օրիորդ Կարանսիյէ զատ ուրիշ կի՛ն մը չի կրնար ըլլալ։

—Այո՛, ես ալ այդ հասկցնել կ'ուզեմ արդէն, ըսաւ Պրիկարա։

Անժէլինա ներքին անձկութիւնը փարատելու և նուազումի թափերը մարելու համար, յանկարծ ոտքի ելաւ և գրասեղանին առջեւ կենալով.

—Սէրժի ժառանգութենէն զրկուիլը մարդասպանութիւնը հաստատուելէն կախում ունի, դատարանը կրնայ անոր մասին եղած ամբաստանութիւնները ջրելով զայն անպարտ արձակել հետեւաբար մենք մեր կողմէ պէտք է օգնենք արդարութեան գործին։

Այս խօսքերը արտասանելէ վերջ ցածոգի աղջիկը նշանակելի ակնարկ մը ուղղեց Պրիկարտի, որ ընկերուհիին նպատակը հասկնալով.

—Ինձմէ պահանջածնիդ ոճրագործութիւն մը չէ՞ օրիո՛րդ, յարեց։

—Իմ մասիս տածած սէրերնիդ ապացուցանելու համար, ինձմէ բնաւ բան մը պէտք չէք խնայէք, կ'աղաչեմ պարո՛ն, գթացէք վրաս, ես վստահ եմ ձեր զգացումներուն վրայ, ուրեմն հիմա խոստացէք որ ինծի օգնելու համար ամէն ջանք ու ճիգ ի գործ պիտի դնէք։

—Ես ձեզի խոստացած եմ արդէն պէտք եղած ձեռնտուութիւնը ընելու հիմա ալեւս կրկնելու ու նոր խոստումներ տալու հարկ չկայ։

Պրիկարա հառաչանք մը արձակեց, ձեռքը ճակտին տարաւ եւ ակաւ մաքին մէջ բաներ մը պրպտել յետոյ յանկարծ քայլ մը դէպի առաջ երթալով,

—Ա՜հ, Աստուած իմ, այս աղջիկը գիտ պիտի խենթեցնէ։

Բայց չկրնալով զայրոյթն ու ներքին տառապանքը զսպել, կրկին թիկնաթոռին վրայ ինկաւ. աչքերէն հոսած արցունքի կաթիլները այտերէն վար մօրուքին մէջ կը քամուէին։

Խեղճ երիտասարդը մէկ երկու վայրկեան չը կրցաւ տեղէն պէտրաալ։ Բաւական ժամանակ անցնելէ եւեթ գլուխը գալով ակնարկները դէմ դիմաց հայելիին յարեց, ինքն ալ սարսափեցաւ դէմքին սոսկալի ու դժոխային արտայայտութենէն, բոլորովին զառամած, դալկացած ու տգեղցած էր։

(Շարունակելի)

ՇՈՒԿԱՑԻՆԵՐՈՒՆ

Նպարավաճառ-մանրավաճառի գործերուն վարժ, աշխոյժ պատանի մը՝ նոյն ճիւղերուն խանութպանի մը քով, համակերպող վարձքով, կը փափաքի աշխատիլ, դիմել Խմբագրութեան գրաշարապետին։ 1-3

ԾԱՆՈՒՑՈՒՄ

TRADE MARK

Այն տեսակ եղանակի մը կ'ապրինք ուր թէյը ամէնէն աւելի կարեւոր ըմպելին է։ Զարտականութիւն կը համարինք այս առթիւ ժողովուրդին յիշեցնել թէ, Քօթաքի եղբարց թէյի վաճառատունը կը գտնուի Ղալաթիա, Քարաքէօյ, կամուրջի ճամբուն վրայ թիւ 19, Շեթան վաճառատան քով։ Ինչպէս ամէն տարի, այս տարի ալ, առանց նիւթական զոհողութիւնները նկատի առնելու, յատկապէս Զինէն, Ճավայեն, Սէյլանէն բերել տուած են ամէնէն ընտիր ամէնէն հոտաւէտ, ամէնէն պատուական թէյեր, որոնք 25, 50 և 100 տրամ տուփերու մէջ դրուած են և կնքուած են վաճառատան կնիքով։

Նկատելով որ թէյին կարեւոր կազմածն է նաև սամավարը, մեր յաճախորդներուն դիւրութեան համար Ռուսերէնէն յատկապէս բերել տուած ենամէն տեսակ սամավարներ, որոնք գործարանին գիներովը կը ծախուին։

Կան նաև չաքարեղէնի վերարերեալ ամէն տեսակ, ընդունելութեանց, հարսանեկան հանդէսներու և մկրտութեանց համար, հարսանեկան մոմեր, քօղքեր, մկրտութեան հագուստներ և այլն, ամէնքն ալ խիստ դիւրամատչելի պայմաններով։

Ցանձնարարութիւնք ճշդապահութեամբ կը կատարուին։ 10—25

ՏՕՔԹ. Ա. ԵՈՐԿԻԱՏԷՍ

ՆՈՐԱԳՈՅՆ ՄԷԹՈՏՈՎ

ԵՒ ԷԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹԵԱՄԲ ԿԸ ԲՈՒԺԷ ՄՈՐՔԻ ՀԻՒԱՆԴՈՒԹԻՒՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՂՊԱՀԱԿԱՆ ԱԽՏԸ

ԱՐՈՆՑ ՄԱՍՆԱԳԷՏՆ Է

Տօքթ. Ա. Եորկիատէս որ գաղդէական ազատ և Յորքի հիւանդութեանց հանրածանօթ մասնագէտ Տօքթ. Ֆուռքիէի օգնականը եղած է Բարիզի մէջ այս տեսակ հիւանդութիւններէ տառապողները բժշկական հարգարժէք կատարագործուած մէթոտներով կը բուժէ իր դարմանատան մէջ՝ Բերա Ալեյլարը չոգաբերվաճառ Լոյոնի վերնայարկ առաջին յարկի արաբթանը՝ ամէն օր կէսօրէն մինչեւ երեկոյ։

Մասնագէտ է մանաւանդ մոլի լուսակ ամէն տեսակ հիւանդութեանց. եւրոպական վերջին դրութեամբ հիմնական կը բուժէ մազերու թափիլը, գլխու թեփի ու էկզէմ։ Մորթային հիւանդութիւն ունցողներու նեղքերը Քի Զորեցչարանի և Շաբաթ օրեր (Ը. Թ.) ժամը 6էն մինչեւ 6ը կ'ընդունի։ 40 85

ՊԱՆՔ ՏԷ ՍԱԼՕՆԻԿ

Մասնաճիւղ Ղալաթիոյ.— Քամանցօ խան։

Պոլսոյ Գործակալութիւն —Գաբրրեր օղու բաաժին գիմաց էիր էճ. Քիւրիպհանէ փողոց։

Պոլսոյ Գործակալութիւնը հայրենիոյ մասնաճիւղին նման, կը կատարէ Պանքայի ամէն տեսակ գործառութիւններ։

Գործակալութիւնը կը կատարէ նաև գանձումներ Թուրքիոյ բոլոր գաւառներուն ինչպէս և Աստանբուլի համար։ 50—42

ԱՆՁԿԱՑԻՆ ԹԷՐ

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

Ադրիատիք

Դամոգ աւելի քան 13.000.000 Տարեկան գանձում տոկոսէ և ապահովագիրէ 162.578 Ազգ. ապահովագրական բնկերութիւն հրդեհի դէմ եւ կեանքի վրայ

Ու այժմ ձուլուած է ՌՕԾԸԼ ապահովագրական Ընկերութիւն

Հրդեհի դէմ ապահովագրութիւն ամէն տեսակ տեսակաւոր ապրանքներու վրայ. — քարէէն և փայտէէն կառուցուածներ. ամուրտական թանգարաններ, գրադարաններ, ձեռագրեր, նկարներ եղած է ամէն բան։ Հրդեհի դէմ ապահովագրութիւն մը կ'ստանայ ամէն ոք դիւրաւոր ձեւերով։

Իր դրամագլուխը՝ 13,062,125 անգլ. ոսկի բացի թիւր բաժնեգրեալ ոսկի։ Հավատարիմ մը կ'երաշխաւորէ ապահովագրեալներուն։

ՏՆՕՐԵՆՈՒԹԻՒՆԵՐ

ԼԻՎԷՐՊՈՒԼ, թիւ 1՝ ԴՈՒՔ ՃՈՆ ՍԴՐԻԴ

ԼՈՆՏՈՆ 28՝ ԼՕՄԳԱՐԴ ՍԴՐԻԴ

ԸՆԴՀ. ԳՈՐԾԱԿԱԼ Կ. ՊՈԼՍՈՅ

Ա. Վ. ԴԷԼԼԷՔ

Պոլիս, Զիլէք Բազար, Ալթըբարմաքեան խան, թիւ 23—24։

Դեր Գործակալ Էֆէնտի

ՄԱԳՈՍՏՈՍ Ը ՍԱՆՏԱԼՃԱՆ

Ուրիշ դեր գործակալութիւններ Թուրքիոյ գլխաւոր քաղաքներուն մէջ։ 32 50

ՏՈՔ. Ա. Ա. ՄԻՄԱՏ

ՄԱՍՆԱԳԷՏ

Աչքի, ականջի բերանի, եւ կոկորդի հիւանդութեանց

Բաց ի կիր-կէ՝ ամէ օր հիւանդ կ'ընդունի, ցերեկէն վերջ, իր բնակարանը, Բանկալթի. Սբ-Յակոբ թիւ 10։

Երկուշաբթի, ուրբաթ և շաբաթ օրեր մինչև ցորեկ հիւանդ կ'ընդունի, Պոլսոյ կողմը, Պաղչէ-Գաքու, Մխիթարեան Դեղարանը։

Իսկ Հինգշաբթի օրեր առաւօտուընէ մինչև միջօրէ Օրթագիւղ, Տէրէ-Իչի փողոց, Թոսխնիանի Դեղարանը։

Աղքատները ձրիաբար կը դարմանէ իր բնակարանը Հինգշաբթի օրեր յետ միջօրէ. և Սբ. Յակոբ հիւանդանոցը (Բանկալթի) երկուշաբթի Չորեքշաբթի, Ուրբաթ առաւօտ 8էն մինչև 9 Եւրոպական ժամ)։ 10—6

AU GRAND DÉPOT

Տ. ՊԱԹԻՍԹԱԹՈՍ

Ղալաթիա, Թիւնէլի մօտ 14 թիւ

վաճառատունը փոխադրուած

ըլլալուն առթիւ

ՎԵՐՋՆԱԿԱՆ ԼԻՔԻՏԱՍԻՈՆ

Յունուար 11ն սկսեալ

Ցիշեալ վաճառատան մէջ կը ծախուին շատ աժան գիներով մետաքսեայ, բրդէ և բամբակէ կերպասեղէններ, բոլոր և կանանց համար թաշկինակներ, ֆանելաներ, սեղանի և մահճակալի սփռոցներ, տէօշէմէզու կերպասներ, լինոլէումներ ևն. ևն.։

Այս արտասովոր խիստ աժան գնով վաճառումը պիտի տեւէ մինչեւ մէկ ամիս։ 12—12

ԷՎԳԱՖԸ ՀԻՒՄԱՑՈՒՆ ՆԷԶԱՐԷԹԸ ՃԷԼԻԼԷՍԻՆՏԷՆ

Ղուրէպայի Միւսլիւմին խասթխանէսի իշխան միւպայասրնա լիւզում կէօրիւնէն 1500 գրչ չիվիտ վէ քէզալիք պաղաճա լիւզումի օրան 1880 գրչէի հագիդէ խալիս Գանտիա սաղօնրէն պէէր ճէտիտ գրչէսի 3 գր. 30 փարա թալիպի էօհէսինտէ օրաղ չէհրը հալը Բումինին 19ունդ բաղդէրթէսի կիւնինէ գաւառ հէր գաղբարա թէնգիլ օլունուրսա գաղուլիւրէրք, միւնազասա ֆիյաթը հասալայրգը պուլուտուը թագտիրտէ գարարտատէսինին քէշիտէսիյէ իւլ կինա ասգրյա ալընմըշ վէ պու միւտտէթ զարֆընտա եւիզտէ իւչտէն նօգտան օլմամագ իւզրէ թէնգիլ գապուլիյէ խիթմամ միւտտէթտէ իհսալէի գաթիտէսինին իհրաբը մուգարրէր պուլունմուշ օլուզունտան, թալիպ օլանլարրն եւիզտէ օն նիսպէթինտէ թէնգին ագչէլերինի վէ եախսատ միւթէպէր ու մուսատտագ քէֆիլէթնամէլէրինի համիլէն էյամը թաթիլիյէտէն մատտա հէր կինն մէգիլիրը իտարէի էվգաֆա միւրաճաաթ էյլէմէլէրի իլան օլունրը։

12 մարտ 323 2—3

Իմամրաթը Սմիրէ իշխան պիր սէնէլիք օյնագ իւզրէ միւպայասրնա լիւզում կէօրիւնէն 140 գրչի ճէտիտ խալիս Անսասլու գաֆիրանրէն պէէր ճէտիտ գրչէսի 200 ղրուշ թալիպի էօհէսինտէ գաղարտատսի քէշիտէ գրէնարագ, ասգրեա ալընմըշ վէ չէհրը հալը բումինին 19ունդի բաղդարա էրթէսի կիւնինէ գաւառ 100տէ 3տէն 4 օրմագ իւզրէ թէնգիլ գապուլիյէ իհսալէի գաթիտէսինին իհրաբը մուգարրէր պուլունմուշ օլուզունտան, թալիպ օլանլարրն եւիզտէ օն նիսպէթինտէ թէնգին ագչէլերինի վէ եախսատ միւթէպէր ու մուսատտագ քէֆիլէթնամէլէրինի համիլէն էյամը թաթիլիյէտէն մատտա հէր կինն մէգիլիսը իտարէի էվգաֆա միւրաճաաթ էյլէմէլէրի իլան օլունրը։

12 մարտ 323 2—3

Ղուրէպայի միւսլիւմին խասթխանէսի իշխն միւպատասրնա լիւզում կէօրիւնէն իքի հիւզէն իւչ էր. Ղ Թօփ գատար քէֆիլիք պէզին պէէր թօբու 69 ղրուշ թալիպի էօհէսինտէ իսէ տէ, ֆիյաթը մէգքիրէ հասալայրգընը պուլմամարնա պէնէն միւնազասա միւտտէթի թէմամտա իտիմի վէ չէհրը հալը բումինին 17ունդի ճուտ իրթէսի կիւնինէ գաւառ հէր գաղբարա թէնգիլ օլունուրսա գաղուլիյէրէք, միւնազասա ֆիյաթը հասալայրգընը պուլուտուը թագտիրտէ գարարտատէսինին քէշիտէսիյէ իւլ կինա ասգրյա ալընմըշ վէ պու միւտտէթի զարֆընտա եւիզտէ իւչտէն նօգտան օլմամագ իւզրէ թէնգիլ գապուլիյէ խիթմամ միւտտէթտէ իհսալէի գաթիտէսինին իհրաբը մուգարրէր պուլունմուշ օլուզունտան, թալիպ օլանլարրն եւիզտէ օն նիսպէթինտէ թէնգին ագչէլերինի վէ եախսատ միւթէպէր վէ մուսատտագ քէֆիլէթնամէլէրինի համիլէն էյամը թաթիլիյէտէն մատտա հէր կինն մէգիլիսը իտարէի էվգաֆա միւրաճաաթ էյլէմէլէրի։

12 Մարտ 322 1—3

Ճէվամիի չէրիֆէ վէ խայրաթ սարընին ինշաաթ վէ թամիրաթընա խիթմալ օլունմաք իւզրէ միւնազասա վագ օլունուպ ֆիյաթ միւխթէլիֆէ իլի թալիպի էօհէսինտէ պուլունան պօյնա վէ բիք պօբու վէ նալպուրիէ վէ սարի էվգամի պիլսխերէ այրը այրը իւչքամա թէֆիրիք օլունմուշ վէ թալիպ զունուրի իլէ պէտէլ միւնազասասան ֆէվգէ էլատէ թէնգիլ վուքու պուլմուշ օլմասընա վէ ճէրեան խատէն միւնազասա միւնազասայի ատրէ հիւքմիրի իքթիսատ թէմէրրիւ պինայէն չէհր հալ բումինին օն տօքուզունճի փաղար էրթէսի կիւնինէ քաւառ հէր քաշ փարա թէնգին քապուլի իլէ. իհսալէի քաթիլէրրին իհրաբը մուգարրէր պուլունմուշ օլուզունտան թալիպ օլանլարրն եէվմ մէգքիրէ քատտար իւզրէ օն նիսպէթինտէ իհսալ տէ, ֆիյաթը մէգքիրէ հասալայրգընը պուլմամարնա պինէն միւնազասա միւտտէթի թէմամտա իտիմի վէ չէհրը հալը բումինին 17ունդի ճուտ իրթէսի կիւնինէ գաւառ հէր գաղբարա թէնգիլ օլունուրսա գաղուլիյէրէք, միւնազասա ֆիյաթը հասալայրգընը պուլուտուը թագտիրտէ գարարտատէսինին քէշիտէսիյէ իւլ կինա ասգրյա ալընմըշ վէ պու միւտտէթի զարֆընտա եւիզտէ իւչտէն նօգտան օլմամագ իւզրէ թէնգիլ գապուլիյէ խիթմամ միւտտէթտէ իհսալէի գաթիտէսինին իհրաբը մուգարրէր պուլունմուշ օլուզունտան, թալիպ օլանլարրն եւիզտէ օն նիսպէթինտէ թէնգին ագչէլերինի վէ եախսատ միւթէպէր վէ մուսատտագ քէֆիլէթնամէլէրինի համիլէն էյամը թաթիլիյէտէն մատտա հէր կինն մէգիլիսը իտարէի էվգաֆա միւրաճաաթ էյլէմէլէրի։

14 մարտ 1323 2—3

ԱՌԱՋՆԱԿԱՐԳ ՔԻՄԻԱԳԻՏՆԵՐԻՆ ԵՒ ԱՆՈՒԱՆԻ ԲԺԻՇԿՆԵՐԻՆ ՔՆՈՒՄԱՑ ՈՒ ԱՆԽԱՐԴԱԽ ԸՂԼԱԼԸ ՀԱՍՏԱՏՈՒԱԾ

ՁՈՒՏ ՄՕՐԻՆ ՁԿՆԵՆ ԻՒՂ

Տկարակազմերուն, նիհարներուն առողջութեան և մանաւանդ հիւանդութենէն նոր ապաքինողներու համար ամէնէն գերազանց դեղը Մորին ձկան իւղն է հարկ չկայ մեծաշուքով յայտարարութիւններու թէ Մորին ձկան իւղը՝ մարդկային մարմնոյն վրայ ըրած իր բարեւոր ազդեցութեամբը ծանօթ է. բայց որովհետեւ ընդհանրապէս խարդախուածները կը ծախուին և անոնցմէ սպասուած արդիւնքը առաջ չի գար, այս անգամ ուղղակի Նորվեկիայէն մեծաքանակ բերել տուած է զ

ԾԱՆՕԹ ԴԵՂԱԳՈՐԾ

ՎԱՀՐԱՄ ԷՖ. ԱՍԱՏՈՒՐԵԱՆ

ՈՐՈՒՆ ԱՆԽԱՐԴԱԽ ՁԿԱՆ ԻՒՂԸ

որ Պոլսոյ պաշտօնական առաջնակարգ քիմիագէտներէն և անուանի բժիշկներէն ալ քննուած՝ անխարդախ, դիւրամարս ըլլալը հաստատուած է. Ի գիտութիւն յարգոյ հասարակութեան կը ծանուցանենք, որպէս զի փութայ օգտուիլ Մորին ձկան այս իւղէն։ Կը ծախուի փոքր ու մեծ քանակութեամբ Կէտիկ-Փաշա, Պալիքզաշա-Եոգուչը՝ ՎԱՀՐԱՄ ԷՖ. ԱՍԱՏՈՒՐԵԱՆԻ ԴԵՂԱՐԱՆԸ, որ ծանօթ է արդէն իր դեղերուն թարմութեամբ դեղագիրներու ճշմարիտ պատրաստութեան մասին ցոյց տուած ուղղամտութեամբ և գիներու չափաւորութեամբը։

Հինգշաբթի օրերը կարող բժշկի մը կողմէ աղքատները ձրի կերպով կը դարմանուին։

ԳԻՇԵՐԱՑԻՆ ՍՊԱՍ 4—10

Ա. ՌԷՋԷՊՎԱ ՄԻԹՔԻԷԼ

ՏԷ ԶԷՔԱ ԶԷԼԻ Ի

ՊԱՀ ՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

Ապահովագրութիւններ՝ ամէնէն թոյլատու եւ ամէնէն նպաստաւոր կերպով

Վճարուած վնաս 360.000 ֆրանք

Տարեկան գանձում 95.000 »

Արեւելքի համար Տէօրէնները են Տեարք՝ ՄԻՐՋԱՆ և ԹՕՓՈՒԶ

50—19 Պոլիս, Կալաթա, Խայէթ խան, թիւ 6և կրկին 6

..ԼԱ ԹՕԼԱՐ..

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԱՆԱՆՈՒՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

ՊԻԼՊԱՕՅԻ ՊԱՆՔԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ՆԵՐՔԵՒ

ԴՐԱՄԱԳԼՈՒԽ 100 ՄԻԼԻՈՆ ՖՐԱՆՔ

ՀՐԴԵՀԻ ՃԻՒՂ

1903 Դեկտեմբեր 31ին ընկերութեան ունեցած երաշխաւորութեան գումարները

	Ֆրանք
Պիլպաոյի Պանքան ի պահ դրուած զանազան արժէթղթերով	50,000,000
Վերոյիշեալ արժէթղթոց յաւելեալ արժէքը	21,298,712
Զանազան պանքաներու քով պահեստ	4,661,118
104,380 անգլ. ոսկի արժէքով տեղական և հնդկական արժէթղթեր Ընդհանուր Պանքան ի պահ դրուած	3,563,165
Գումար Ֆրանք	79,522,995

ԼԱ ԲՕԼԱՐԻ Կ. Պոլսոյ մասնաճիւղը արտօնեալ է հրդեհի դէմ ամէն տեսակ ապահովագրութիւններ ընդունիլ յանուն ընկերութեան, և պատահած վնասները անմիջապէս և արդարութեամբ կարգադրել։ «Լա Բոլար» իր վճարմանց տեսակ ցոյց տուած փութկոտութեամբ և առատաձեռնութեամբը իրաւամբ առաջնակարգ դիրք մը բռնած է ապահովագրական ասխարհին մէջ։

Գործակալութիւններ ունի Թուրքիոյ գլխաւոր քաղաքներուն մէջ։

ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ ԴՐԱՄԱՏՈՒՆ Է ՔՐԷՏԻ ԼԻՕՆԷՆ։

Տեղեկութեանց համար դիմել Գ. Պոլսոյ մասնաճիւղին գլխաւոր գործակալներ Պոլիս Սուլթան Համամ Բիւնիոն խան 50 42

ՃԷՑԼԱՆ

ՄԵԾ ՀԱՅ Վ. ՃԱՐԱՏՈՒՆ

ՀԱՆՐՈՒՐԱԼԻՆԱՅ ԱՐՈՆՑ ԵՒ ՏՂԱՅՈՑ

ՄԻՋԻՐԱՆ ԳԻՄՀ ՃԷՑԼԱՆ

Նոր բացուած վաճառատունը կը գտնուի Սուլթան Համամ Բիւնիոն խանի տակ։ Սոյն վաճառատունս մէջ կը գտնուի ամէն տեսակ սրանց և տղայոց պատրաստ գօստիւմներ, բայթօներ, բէլէնկօթի գօսթի մեր մ քվ ոլամներ. Բոպ որ շամպրներ և ամէն տեսակ հ դիրեհեղէնք։ Ցուսանք թէ անգամ մը այցելող յ ճ բ որդ երբ շատ դոհ պիտի մնան թէ գրպան, ու տ. կունութեան, Ա՛յ ձեր երուն Ղրբութեան գիներն ոչ ժանութեան բ ղ առ ար ուրիշ կարգ մը վաճառատուներէն % 30 զեղչով կը վաճառուի։ Գիներ իս վերջին է. 1 թիւ 2 ղրուշ։ 16—20

ՀԱՐԻՒՐԻՆ 10 ԶԻՆՂ

ՄԻՔԹԱՅԵՆ ՀԻՒԱՆԴՈՒԹԵԱՆՑ

ՄԱՍՆԱԳԷՏ

ՏՕԿԹ. ԻԱԶԷՔ ԳԵՆԴԻԼ

ՄԱԳԻ ՀՕՐ

Մաղուս գոյը առաջ փոխելու գլխուն վրայ յառաջ եկած պզտիկ թեփիկ երը բ ւորովին կը ջնջէ. մ զերս արմատները կը զօրացնէ և հերթափութեան արգելք ըլլալէ զատ անոնց երիտասարդ ալ կը պատսէ Ցիշեալ յուրի բո ժ ՀՀ յատութիւնը հաստատուած ապացուցած է Օսմ. Դշանաւոր բժիշկներուն կողմ. և մ ծ գ ահատման արժա գած

Կեդրոն տեղին Գաղչէ Գ. բու, Հ միտ յէ Ս պիրի գիմաց գանուած Ա իկ Իւթիւճեան

Գաւառներէն եղած յանձնարարութիւնք փոխադրվ կը կատարուին։

Գինը 15 ղրուշ։

Կը ծախուի նաև Պոլսոյ գլխաւոր դեղագործարաններուն մէջ։ 8—10

AU GRAND DÉPOT

Տ. ՊԱԹԻՍԹԱԹՈՍ

Ղալաթիա, Թիւնէլի մօտ 14 թիւ

վաճառատունը փոխադրուած

ըլլալուն առթիւ

ՎԵՐՋՆԱԿԱՆ ԼԻՔԻՏԱՍԻՈՆ

Յունուար 11ն սկսեալ

Ցիշեալ վաճառատան մէջ կը ծախուին շատ աժան գիներով մետաքսեայ, բրդէ և բամբակէ կերպասեղէններ ա բանց և կանանց համար թաշկինակներ, ֆանելաներ, սեղանի և մահճակալի սփռոցներ, տէշէմէզու կերպասներ, լինոլէումներ ևն. ևն.։

Այս արտասովոր խիստ աժան գնով վաճառումը պիտի տեւէ մինչեւ մէկ ամիս։ 12—12